

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

# Ռուսաստանի Կը Սպասուի Աւելին

Մայիս 12-ին եւ ապա յաջորդող օրերուն ատրպեյճանական զինուած ուժերը երեք ուղղութիւններով ներթափանցեցին Յայստանի Յանրապետութեան տարածքը։ Պաշտօնապէս հաստառուեցաւ, որ թշնամիի փոքր միաւրեներ մինչեւ 3.5 քիլոմետր յառաջացած են Սիւնիքի մարզի ՍեւԼիճի շրջաններու։

Իրադարձութիւններու մասին  
տարաբնոյթ տեղեկութիւններ տա-  
րածուեցան հայկական լրատուա-  
միջոցներուն կողմէ, որոնք սկսան  
գրել նաեւ բախումներու եւ սահ-  
մանային այլ դիրքերու ուղղու-  
թեամբ յառաջնադաշտումներու  
մասին: Սկզբնական ժամերուն  
պաշտօնական տեղեկատուու-  
թեան պակասը նպաստեցին հա-  
կասական լուրերու արագըն-  
թաց տարածման եւ հանրային  
կարծիքի մօտ արդարացի հար-  
ցերու յառաջացնան:

Յայլու յանաշացած։ Յաջորդող օրերուն բազմաթիւ անգամներ հաղորդուեցաւ, որ տեղական իրամանատարներու միջեւ տեղի կ'ունենան բանակցութիւնները եւ գոյացած է իրամանայնութիւն՝ Ատրպեյճանցի գինուորմներու իրենց ելման կէտ Վերադարձնելու ուղղութեամբ։ Այդուհանդերձ, սահմաններու վրայ իրավիճակը եական փոփոխութեան չենթարկուեցաւ ու վերջին տուելաններով ատրպեյճանցիները կը շարունակեն մնալ Սիւնիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղութիւններով իրենց առաջեկած վայուերուն մէ։

Սահմանին ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ պաշտօնական Երեւանը լծուեցաւ դիւնագիտական լայնածաւալ աշխատանքի, յոյս ունենալով հարցը լուծել առանց զինեալ բախումներու, որուն այս պահուն հաւանաբար պատրաստ չէ Յայկական կողմը: Իսկ, իրադարձութիւններու նման կերպ զարգացումը կրնայ պատրուակ ծառայել Աստրապէջանի ղեկավար Իլհամ Ալիեւին, գործադրութեան դնելու վերջին շրջանին անոր կատարած սպառնալիքները՝ Զանգեզուրով Նախիջևան միջանցք ապահովելու ուղղութեամբ:

Հայաստան առաջին հերթին դիմեց Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան (ՀԱՊԿ), որուն անդամ դարձած է, անոր հիմնադրութեան առաջին օրէն՝ 1992-ի Մայիսին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուսւաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողքին: Տարի մը ետք պայմանագրին միացան նաև Պեյարուսո, Աստրաճանո եւ

«Հայաստանը Երբեք Միջանցքի Հարց Չէ  
Քննարկած Եւ Չի Քննարկեր». Նիկոլ Փաշինեան

Հայստանի Վարչապետի  
պաշտօնակատար՝ Նիկոլ Փաշինեա-  
նի գլխաւորութեամբ կառավա-  
րութենէն տեղի ունեցած Ազգային  
Անվտանգութեան Խորհուրդի  
նիստի ընթացքին Նիկոլ Փաշին-  
եան անդրադարձաւ հայ-ատրպէց-  
ճանական սահմանին ստեղծուած  
իրավիճակին ու անոր հանգուցա-  
լուծման ուղղութեամբ իրականա-  
ցուող քայլերուն:

Ան մասնաւրապէս նշեց, թէ  
Մայիսի 14-էն լետոյ, Ասրպէջձանի  
զինուած ուժերու զինծառայողնե-  
րու որոշ խումբքէր դուրս եկած են  
Հայաստանի Հանրապէտութեան  
տարածքէն, եւ որ նման ընթացք  
տեղի ունեցած էնաեւ երէկ երեկոյ-  
եան, նաեւ նախանշան կայ, որ  
կրնայ այսօր ալ տեղի ունենալ,  
բայց ընդհանուր առումով, ուազ-  
մաքաղաքական իրադրութիւնը  
ամսու 12-էն ի վեր կը համարուի  
անփոփոխ: «Այսինքն, ուազմաքա-  
ղաքական առումով մէծ փոփոխու-  
թիւններ տեղի չեն ունեցել, որոշ  
խմբքէր դուրս են եկել, բայց դրա-  
նից իրադրութիւնը չի փոխուել:»  
Ինչ է սա նշանակում. սա նշանա-  
կում է, որ մէնք պէտք է շարունա-  
կենք գործարկել Հաւաքական Անվ-  
տանգութեան Պայմանագրի կազ-  
մակերպութեան մէքենականու-  
թիւնները եւ պէտք է շարունակենք

## ԱՄՆ Կ'աշխուժանայ Հայաստան-Ատրպելյան Սահմանային ճգնաժամի Լուծման Նապակով

Միացեալ Նահանգները աս-  
տիճանաբար կ'աշխուժացնէ իր  
ներգրաւուածութիւնը Հայստան  
- Ասրպիցձան սահմանին ստեղծ-  
ուած ճպնաժամի հանգուցալուծ-  
ման գործով։

Վարչապետի պաշտօնակատար՝  
Նիկոլ Փաշինեանի եւ ԱՄՆ-ի նա-  
խագահի ազգային անվտանգու-  
թեան հարցերով խորհրդական ծէքը  
Սալիվանի միջեւ նախորդ օրը  
երեկոյեան կայացած հեռախոսազ-  
րոցի ընթացքին նախագահ՝ ծօ-  
Պայտընի առանցքային խորհրդա-  
կաններէն մէկը, ըստ Հայաստանի  
վարչապետի լրատուական ծառա-  
յութեան հաղորդագրութեան,  
«անընդունելի եւ սաղրիչ համա-  
րած է Հայաստանի սահմանէն ներս  
ատրպէցանական ուժերու իրա-  
գործած գործողութիւնները, եւ  
տեղեկացուցած, որ ԱՄՆ-ի դիրքո-  
րոշումը պիտի ներկայացուի նաեւ  
ատրպէցանական զեկավարութեան՝  
պահանջելով դուրս հանել իրենց  
ուժերը Հայաստանի տարածքէն»:

Առաջին սեղման ամենահայտնի գործակը է Ապրանքավաճառ Հայաստանում:



Ազգային Անվտանգութեան խորհուրդի նիստի ընթացքին

աշխատել հայ-ռուսական դաշնակ-  
ցակին մեքենականութիւնների գոր-  
ծարկման ուղղութեամբ: Մեր դիր-  
քորոշումը յատակ է՝ ատրպէջանցի  
զինծառայողները պէտք է լքեն  
Հայաստանի Հանրապէտութեան  
տարածքը»:

Ան նաեւ ընդգծած է, որ  
ռազմաքաղաքական ցանկացած դի-  
մադրութիւն, ցանկացած պայքար  
կը զուգորդուի տեղեկատուական  
պայքարով եւ ակնյաց է, որ  
Հայաստանի Հանրապետութեան մէջ  
կը գործեն Ալորակէճանի տեղե-

Ծառ.թ էջ 5

Իրան  
Կտրականապէս Դէմ է  
Հայաստանի  
Սահմաններու Որեւէ  
Փոփոխութեան



ԱՄՆ-ի նախագահի ազգային  
անվտանգութեան հարցերով  
կորհողական ճէլը Սահման

է, որ ձեզք Սալիկան Հայաստանի կառավարութեան ղեկավարէն զատ, հեռախօսագրոց ունեցած է նաև Աստրպէցձանի նախագահին հետ եւ մտահոգութիւն յայտնած է երկու երկիրներու միջեւ վերջին օրերու լարուածութեան առնչութեամբ բերնդգծած, որ «ուազմական տեղաշարժերը չսահմանադուած սահմաններու մօտ անպատճասիսանաւու են եւ սպոռիս»:

Իրանը կը խստացնէ դիրքու-  
րոշումը հայ-ատրպէջանական սահ-  
մանին ճիշգ մէկ շաբաթ շարունա-  
կուող լարուածութեան հարցով՝  
ընդգծելով, որ չ'ընդունիր սահ-  
մաններու որեւէ փոփոխութիւն, ու  
նաեւ՝ այլ ուժերու տեղակայում իր  
սահմանային տարածքներուն։

«Իրանի խւլամական Հանրա-  
պետութեան դիրքորոշումը շատ  
պարզ է, աներկեայ եւ որոշիչ՝  
տարածաշրջանի երկիրներու տա-  
րածքային ամերողականութիւնը  
պէտք է պահպանուի», - ըսած է  
Իրանի խորհրդարանի ազգային  
անվտանգութեան եւ արտաքին քա-  
ղաքականութեան յանձնաժողովի  
նախագահ՝ Մոհմադ Զոլնուրին  
ուղարկան «Սփուտնիք» լրատուա-  
կան գործակալութեան հետ զրոյցի  
ընթագմին։

Ալորացիոն:

Անուանական չդատապարտե-  
լով ատրպէջձանական զինուժի  
գործողութիւնները՝ իրանցի պաշ-  
տօնեան, միեւնոյն ժամանակ, պար-  
զորոշ ըսած է. - «Մեզի համար  
անոնուննեին է, ոռ Հայաստանի



## ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցեան կը Գլխաւորէ ՀՀԿ-ի Ու «Հայրենիքի» Կազմաւորած Դաշինքը



«Պատիւ ունեմ» դաշինքի ստորագրման արարողութեան ընթացքին

Մայիս 16-ին, ընտրական դաշնքի յուշագիր ստորագրուեցաւ չայաստանի երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսեանի պիտառած չայաստանի Հանրապետական եւ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան նախակին տնօրէն Արթուր Վանեցեանի «Հայրենիք» կուսակցութիւններուն միջեւ:

Դաշինքի յուշագրին մէջ ըստած էր. «Մենք ընդունել ենք մեր սխաները, մեր գործունէութեան մէջ եղել են թերացումներ ու սխաներ: Քաղաքականութեան մէջ սխաների գինը իշխանութեան կորուստն է, մենք աց գինը վճարել ենք եւ քաղել ենք դասերը: Գալիս ենք աշազանգելու մտահոգութիւնների մասին՝ ուղիղ ու շիտակ խօսելու կառավարութեան սնանկ ռազմավարութեան ու գործելատի մասին»:

«Հայաստանի գործող իշխանութիւնների ոչ համարժէք վարքագիծը լաւատեսութեան ոչ մի հիմք չեն տալիս յուսալու, որ նման պայմաններում մենք այսօր կարողանանք գրագէտ կանխել վերահասնոր վտանգը եւ պետութեան ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող հունի վրայ, իսկ դա հնարաւոր է առանց իշխանութիւնը զաւթած ժողովրդականների», - յայտարարեց Սարգսեան:

Դէպի անցեալ վերադարձ պիտի չըլլայ ընդգծեց 2018-ին ժո-

ղովրդական ճնշմամբ հրաժարական տուած Սերժ Սարգսեանը իր ելոյթին մէջ, իսկ պետութեան կործանման ընթացքին կողքէն նայիլ չէին ուղեր. «Մենք հեռացնելու ենք եւ պատիւ ենք պահանջնելու մեր պետութիւնը հեղինակագրկած, թշնամու առջեւ ծնկած եւ նուաստացած հողատուներից եւ կասեցնելու ենք պետութեան անկումը»:

«Վերադարձ անցեալին չի լինելու» արտայայտութեան հեղինակը Արթուր Վանեցեանն էր, որ դեռ մէկ տարի առաջ յայտարարած էր, թէ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ուժ մը, որ կը փորձէ համախմբել գործող ու նախակին իշխանութիւններին դժգոհ հասրակութեան հատուածին: Ինչ փոխուեցաւ մէկ տարի ետք, որ միաւորեց ԱԱԾ նախակին տնօրէնին ու նախակին իշխանական ՀՀԿ-ին: Ի դէպ, վանեցեանի՝ ԱԱԾ տնօրէն եղած ժամանակ բազմաթիւ քրէական գործեր յարուցուած են, անոնց կարգին՝ Հանրապետականի առաջնորդի մտերիմներուն նկատմամբ:

Ուշագրաւ էր որ, յուշագիրի ստորագրման արարողութեան ընթացքին բեմի վրայ չկացին ՀՀԿ-ի ծանօթ դէկավար դէմքերը: Կուսակցութիւնը այժմ կը փորձէ Հանրութեան ներկայանալ նոր դիմագիծով եւ յոյս ունի այդպիսով ստանալ ընտրողներու ձայները:

## Երեւանի Մէջ կը Գործեն Շարժական Պատուաստումի Կեդրոններ

Մայրաքաղաք Երեւանի մէջ արդէն «Քորոնա» ժահրի (COVID-19) հիւանդութեան դէմ շարժական պատուաստմալին 9 խոմք կը գործէ: Այս մասին յայտնած են ՀՀ առողջապահութեան նախարարութեաններ:

«Քաղաքացիները COVID-19-ի դէմ կարող են նաեւ պատուաստուել «Քամքառ համալիրի», «Մալիպու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթեայ տօնավաճառի, «Մոսկու» կինոթատրոնի, «Երեւանի 2800-ամեակի այգու» (Կեդրոնական դրամատան դիմաց) եւ «Երիտասարդական» մեթրովի կայարանի յարակից տարած քննութեան մասնատիք խմբեր աշխատում են նաեւ շիւսիսացին պողոտայում, «Տալմա

կարտըն» մոլի կայանատեղիում «Մեկամոլ Արմենիա» առեւտրի կեդրոնի տարած քում»,- նշած են ՀՀ ԱՆ-էն:

«AstraZeneca»-ով պատուաստումները կրնան կատարուիլ 18 եւ բարձր տարիքի անձանց համար, ըստ դիմելիութեան եւ կամաւորութեան սկզբունքով: «Sputnik-V»-ով պատուաստումները նախատեսուած են վտանգաւոր խոռոքերու անձանց, մասնաւորապէս՝ 18-էն 54 տարեկան բուժաշխատողներու, 18-էն 54 տարեկան քրոնիկ հիւանդներու, 18-էն 54 տարեկան ընկերային խնամքի կեդրոններու բնակիչներու եւ աշխատակիցներու համար:

Եւրոպ Տէր Պետրոսեան Պիտի Գլխաւորէ ՀԱԿ-ի Ցուցակը



Եւրոպ Տէր Պետրոսեան Ելոյթ կ'ունենայ ՀԱԿ-ի համագումարին ընթացքին

Մայիս 18-ին, Հայ Ազգային գոնկրէսի (ՀԱԿ) վարչութիւնը, որ ընտրուած էր երկու օր ոռաջ կայացած ՀԱԿ-ի համագումարի ընթացքին, յայտարարեց որ որոշած են մասնակցիլ յառաջիկաց արտահերթ ընտրութիւններուն: Կուսակցութեան ցուցակը պիտի գիշատուածին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, իսկ շտավը պոտի դեկավարէ Լեւոն Զուրավելանը:

ՀԱԿ-ի համագումարին իր ունեցած ելոյթի ընթացքին Լեւոն Տէր Պետրոսեան խօսեցաւ Հայաստանի մէջ ստեղծուած ծանր իրավիճակի պատճառաներուն, երկրին սպառնացող վտանգներուն ու ելքերուն մասին:

«Մենք պարտուել ենք ոչ թէ

Ատրպէյցանին, այլ պարտութիւնն ինքներս ենք բերել մէր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մէր երկրի իշխանութիւնների վարածախնդրական ու անպատասխանատու քաղաքականութեան հետեւանքով: Պարտութեան հիմքը դրուել է 1998 թուականին՝ այդ իշխանութիւնների կողմից որդեգուած ստատուած քուոյի (իրավիճակի) պահպանման եւ ոչ մի թիզ հող չպիջելու հարաւորութեան սին հաւատածքի վրայ: Իսկ պարտութեան աւարտն ազգարարուել է Փաշինեանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ յայտարարութեամբ, եւ ինչը եղաւ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը», - նշեց ՀԱԿ առաջնորդը:

## Երեւանի նախկին քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարեան Գրաւով Ազատ Արձակուած է

Մէկ տարի հետախուզուուղ երեւանի նախկին քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարեան, Մայիս 18-ին կայանաւորուած է Հայաստան ժամանելուն պէս, սակայն ազատ արձակուած է 50 միլիոն դրամ գրաւի դիմաց:

Ոստիկանութիւնը հաղորդած էր, որ Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի անդամ՝ Բեգլարեան Մոսկուա - Երեւան թուիչքով վերադարձած է եւ անմիջապէս յանձնուած Ազգային Անվտանգութեան Մառայութեան (ԱԱԾ):

2020-ի Մարտին, ԱԱԾ հետախուզում յայտարարած էր, Բեգլարեանը մեղադրելու պետութեան պատկանող առանձնապէս խոշոր չափերով՝ աւելի քան 230 միլիոն դրամ արժողութեամբ անշարժ գույք յափշտակելու համար: Խօսքը մայութիւնը պարագանելու համար: Խօսքը մայութիւնը պարագանելու համար: Խօսքը մայութիւնը պարագանելու համար: Խօսքը մայութիւնը պարագանելու համար:



Երեւանի նախկին քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարեան

Նակութիւնը եւ այն ընդգրկուած է ոչ բնակելի ֆոնդին մէջ՝ որպէս հասարակական սպասարկման տարածք: Անէտ յետոյ այդ անշարժ գույքը ընդամենքնը աւելի քան 23 միլիոն դրամով օտարուած է, իսկ 2011-ի Փետրուարին ընդամենքնը 24 միլիոն դրամով գրանցուած է Բեգլարեանի հօր անուածք, այնուհետեւ որպէս ժառանձնած ժամանակ Բեգլարեան այնպէս ըլքած է, որ 2 մանկապարտէզներ վերամիաւորելու գործընթաց սկսի: Ապա 2009-ի Մարտին, արդէն որպէս Երեւանի քաղաքապետ, յանցաւոր մտադրութիւնը աւարտին հասցնելու նպատակով՝ որոշում կայացուցած է, որպէս փոխուած է մանկապարտէզներ աւելի քան 200 քառակուսի մեթր մակերեսով տարածքին նշա-

լութեանի մասնավարտէզներու ոլորտի չարաշահումներու մասին 2019-ին հրապարակում կատարած էր Հետքը» էլեկտրոնային պարեկանը՝ ահազանգելով, որ շարք մը մանկապարտէզներ անօրինական օտարուած էնթերականի պահպանավարման օրոք:

## ՄԱՍԻՆ

ԱՄԵՆԱՎԱՏԱՐԵԼԻ ԱՐԲԻՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

## ԼՈՒՐԵՐ

### «Ատրապէյճանի Զինուած Ուժերը Պէտք է Անյապաղ Ետ Քաշուին». Մաքրոն

Վարչապետի պաշտօնակատար՝ Նիկոլ Փաշինեան հեռախօսազրոյց ունեցած է ֆրանսայի նախագահ՝ էջմանուել Մաքրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնութեամբ, յայտնած են կառավարութենքն:

Հայաստանի եւ ֆրանսայի առաջնորդները քննարկած են Միւնիքի մարզին մէջ ատրապէյճանական զինուած ուժերու կողմէ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուութելու հետեւանքով ստեղծուած իրավիճակն ու զայն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսայի նախագահը գորակցութիւնը յայտնած է Հայաստանի իշխանութիւններուն ու հայ ժողովութին՝ ինպիրը խաղաղ կարգաւորելու գործով։ Մաքրոն վերահաստանած է ֆրանսայի հայաստանի տարածութիւնը Հայաստանի հանրապետութեան տարածքային ամբողջականութեան նկատմամբ եւ ընդգծած է Հայաստանի ինքնիշխան տարածքին ատրապէյճանական զինուած ուժերու անյապաղ դուրս ելլելու անհրաժեշտութիւնը։

Կառավարութեան հալորդամբ՝ Նիկոլ Փաշինեան շնորհակալութիւնը յայտնած է ֆրանսայի նախագահին երկրի ու հայ ժողովութին նկատմամբ տեւական ուշադրութիւն ցուցաբերելու եւ բարեկամական վերաբերամունք արտայալելու համար։

Իր հերթին Մաքրոն ընդգծած է, որ ֆրանսան պատրաստ է հետապային եւս իր նպաստը բերել Հայաստանի առջեն ծառացած մարտահրաւելուն լուծման եւ մեր երկրի զարգացման ու առաջընթացին։

### Մուսկուա Կ'առաջարկէ Սկսիլ Հայաստան-Ատրապէյճան Սահմանագատման Գործընթացը

Ռուսաստանի դիւանագիտական գերատեսչութիւնը հանդէս եկած է հայ-ատրապէյճանական սահմանային լարուածութեան կապակցութեամբ յայտարարութեամբ։

«Բոլոր նման միջադէպերը պէտք է լուծուին բացառապէս խաղաղ եւ բանակցային ճանապարհով։ Որպէս երկարաժամկէտ լուծում, կը տեսնեմք հայ-ատրապէյճանական սահմանի սահմանագատման գործընթացի մեկնարկը եւ անոր յաջորդող սահմանագումը», ըստած է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքէջը տեղադրուած հաղորդագրութեամբ։

Ատրապէյճանի հետ սահմանին ստեղծուած իրավիճակի առնչութեամբ Մայիս 14-ին, Հայաստանը պաշտօնապէս դիմած է ՌԴ նախագահին՝ ուղագմական օգնութեան խնդրանքով։

Քրեմլինի խօսնակը նախօրէին, դժուարացած է ըսել, թէ արդեօք նախագահ գումարութեամբ, եւ մենք պատրաստ ենք անոնց աջակցիլ քարտէզնով ու խորհրդատուական ծառացութիւններով», նշած է Ռուսաստանի ԱԳՆ նախարարը։

Հայ-ատրապէյճանական սահմանին իրավիճակի սրումէն շուրջ մէկ շաբաթ ետք ասուլիսի ժամանակ անդրադառնալով իրավիճակին՝ Լաւրով ըսած է, «Միջադէպէյճն յետոյ ատրապէյճանական կողմը յայտարարութիւնը տարածական տարածական պատրաստութեամբ է համապատասխան կառավարութեամբ, որ առաջարկութեամբ է առաջարկութեամբ»։



Ֆրանսայի նախագահ՝ Մաքրոն

Հայաստանի մօտ ֆրանսայի դեսպանը, անդրադառնալով այս հեռախօսազրոյցին, իր Դիմատետրի էջով աւելցուցած է, որ ֆրանսան կը ցանկաց, որ տարածաշրջանին մէջ առկայ լարուածութեան իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվանութեան խորհրդի միջոցով բանաձեռնելու ընդունութիւնը կայտնուած ուժերու անյապաղ դուրս ելլելու անհրաժեշտութիւնը։

Կառավարութեան հալորդամբ՝ Նիկոլ Փաշինեան շնորհակալութիւնը կայտնուած է Հայաստանի ինպարագութիւնը կայտնուած ուժերու ներխուութել են հայկական տարածք։ Անոնք պէտք է անյապաղ յետ քայլուին։ Եւս մէկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ ֆրանսան համերաշխ է ու արդարի։ Մինչ էլ կը մնայ։»



Թիւրիմացութիւնն է, եւ որ ամենակարեւորն է՝ սահմանագատուած եւ սահմանագծուած սահմանի բացականացութեամբ։

«Մենք առաջարկած ենք, որ կողմէրը աշխատին այդ ուղղութեամբ, եւ մենք պատրաստ ենք անոնց աջակցիլ քարտէզնով ու խորհրդատուական ծառացութիւններով», նշած է Ռուսաստանի ԱԳՆ նախարարը։

Հաւրով ընդգծած է, որ մինչ օրս որեւէ կրակոց չէ հնչած եւ բախումներ չեն եղած։ «Հանգիստ նստած են եւ սկսած են պայմանաւորուիլ, թէ ինչպէս պէտք է այս իրավիճակը հարթել, մեզմէ աջակցութիւն խնդրած են, մեր զինուորականները տրամադրած են եւ ձեռք բերուած է համաձայնութիւն։ Ես չեմ տեսներ կրքերը թեժացնելու որեւէ կարիք բաւական հեշտ կարգաւորուող այս հարցին համար», յայտարարած է Լաւրով։

### Արցախի նախագահի Հայաստիութեամբ՝ Պիտի Զեւաւորուի Արհեստավարժ Բանակ



Արայիկ Յարութիւնեան Պաշտպանութեան բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցութեան ընթացքին

Պաշտպանութեան բանակը կայ, պիտի մնաց եւ կը դառնայ աւելի մարտունակ, յայտարարած է Արցախի նախագահ՝ Արայիկ Յարութիւնեան Պաշտպանութեան բանակի բարեկամատարութիւնն են ունենալու պայմանագրային զինծառակայունները», ըստ է ան, աւելցնելով, որ առաջարկագույն գաղտնաբառը մասնակութեամբ է։

«Մենք հանդէս ենք գալիս արժանապատիւ ու կայուն խաղաղութեան օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ է անվագագութեան բարեկամատան համար։»

Են նաեւ անվանգային երաշխիքներ։

Նախատեսուած բարեկոխումների արդիւնքում ձեւաւորուելու է արհեստավարժ բանակ, որտեղ կարեւոր գերակատարութիւնն են ունենալու պայմանագրային զինծառակայունները», ըստ է ան, աւելցնելով, որ առաջարկագույն գաղտնաբառը մասնակութեամբ է։

### Ըստ Ալիեւին, Հայաստան կը Փորձէ Միջազգայնացնել Սահմաններու Խնդիրը

Ատրապէյճանի նախագահը բնորոշած է Երեւանի վերջին օրերու պահուածքը, որպէս «ոչ համարժէք արձագանգ»։ Իլհամ Ալիեւ այս մասին ըստ է Հազարխիստանի նախագահ՝ Քասիմ-Ժամադարի մասնակի կայունութիւնը կայտնուած է Հայաստանի առաջարժէք արձագանգ կը ցուցաբերէ։ Այս հարցով Հայաստանի դիմումը՝ ուղղուած Հաւաքարական Անվանութեան Պայմանագրութեան տեսակուին»։

Անդրադառնալով հայ-ատրապէյճանական սահմանին տիրող կացութեան՝ Ալիեւ նշած է. «Այս պահուն սահմաններու յատակացում տեղի կ'ունենան եւ հայկական կողմը ոչ համարժէք արձագանգ կը ցուցաբերէ։ Այս հարցով Հայաստանի դիմումը՝ ուղղուած Հաւաքարական Անվանութեան Պայմանագրութեան տեսակուին»։

Օր մը առաջ պաշտօնական Պարուի տեսակէտը ներկայացուած էր Ալիեւ Ատրապէյճանի արտաքին պահուածքը, որպէս «ոչ համարժէք արձագանգ»։ Այդ բացարձակէս անհիմն քայլէ։ Սահմանին որեւէ ընդհարում տեղի չէ ունեցած, իրավիճակը կայուն է, իսկ բանակցութիւնները կը շարունակուին»։

Օր մը առաջ պաշտօնական Պարուի տեսակէտը ներկայացուած էր Ալիեւ Ատրապէյճանի արտաքին պահուածքը, յաջորդեց ԱՄՆ-ի Պետական քարտուղարութեան մամլուութիւնը, իսկ անդելով, թէ սահմանին առկա կողմին բարեկամութեան մէջ լուծուին «Երկկողմանի շփումներու միջոցաւ՝ հիմնուած կողմերու կառուցողական Անվանութեան Պայմանագրութեան վրայ»։

### ԱՄՆ Կ'աշխուժանայ

Շարունակուած էջ 1-էն

Ամերիկեան կողմի հաղորդագութեան համաձայն, Սալիվան ընդգծած է իրենց միջազգային սահմանը սահմանագծելու հարցով երկու երկիրներու պաշտօնական քննարկումներ կայացնելու անհամանագծուած սահմանի բացականացութեամբ։

Երկիրներու պահուածքը մէջ կ'ակնկալի կայունութիւնը կայտնաբառ է։

Յիշեցնենք, որ Փաշինեանի ու Ալիեւի հետ ձէցք Սալիվանի հեռախօսազրուցը, յաջորդեց ԱՄՆ-ի Պետական քարտուղարութեան մամլուութիւնը իսկամանակ՝ ձալինա Փորթըրի Մայիս 14-ի անսախարէպ յայտարարութեան, թէ «Սիացեալ Նահանգները կ'ակնկալի, որ Ատրապէյճան անյապաղ ետ քաշէ իր գորքը»։

### Իրան Կտրականապէս Դէմ Է

Շարունակուած էջ 1-էն

տարածքի մէկ մասը վերցնեն, եւ մեր սահմանները փոփոխութեան ենթարկուին, այսինքն՝ ունենանք գործութիւնը եւ փոխանցած է տարածաշրջանին մէջ երկկողման։ Մէջ ուղարկութեամբ է աջական ներգրաւուածութեամբ

**Freedom House-ը Կոչ Ըրած է Պաքուին  
Աջակցելու՝ Քննելու Հայ Գերիներու  
Նկատմամբ Անմարդկային Վերաբերմունքի  
Մասին Հաղորդումները**

Հեղինակաւոր Freedom House  
իրաւապաշտպան կազմակերպութիւնը կոչ ըրած է Ատրպէջանին համագործակցելու Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանի հետ եւ սերտորդէն աջակցելու՝ հետաքննելու հայ ձերբակալուածներու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները: Ընդ որում, միջազգային իրաւապաշտպան խումբը պնդած է, որ այս հետաքննութիւնը պիտք է իրավործութիւն՝ անկախ բանտերը պահուող հայերու կարգավիճակին:

Նոյեմբերի 9-ի հրադադարի յայտարարութենէն աւելի քան վեց ամիս անց, Freedom House-ը իր հրապարակած յայտարարութեան մեջ կը փաստէ, որ Ասրաքյան կալանքի տակ պահուող 200 հայերու ճակատագիրը կը մնայ անորոշ, նորանոր հաղորդումներ կը ստաց- ուին անոնց նկատմամբ նուաստա- ցումներու եւ կտտանքներու մա- սին, այն պարագային, որ անոնց վերադարձը համաձայնեցուած էր ամիսներ առաջ երկու երկիրներու միջեւ կնքուած հրադադարով:

«Անհրաժեշտ է ապահովել, որ  
դեռ անազատութեան մէջ գտնուող  
անձինք ունենան միջազգային մար-  
դասիրական ու մարդու իրաւունք-  
ներու նորմերով ամրագրուած  
պաշտպանութեան բոլոր միջոցնե-  
րը, բացառել խոշտանգումներն ու  
անմարդկային վերաբերմունքը,  
ինչպէս նաեւ տուեալներ տրամադր-  
բել անոնց հայրենադարձութեան  
վերաբերեալ», - յայտարարած է  
միջազգային իրաւապաշտպան կազ-  
մակերպութիւնը:

Աւելի վաղ՝ այս ամսուաց սկիզբ-  
բին, հայաստանցի իրաւապաշտ-  
պաններ Արտակ Զեջնալեանն ու  
Սիրանուշ Սահակեանը դիմած էին  
Մարդու իրաւունքներու եւրոպա-  
կան դատարան՝ պնդելով, որ ատր-  
պէճանական գերութեան մէջ յայտն-  
ուած հայերէն 19-ը խոշտանգուած  
ու սպաննուած են ատրպէճանցի  
զինծառայողներու կողմէ։ Ըստ հայ

## Հայաստանը Երբեք Միջանցքի Հարց Չէ Քննարկած

Ծարունակուած էջ 1-էն

Նում տարածում են Ասրպէջանի քարոզչութեան թէզեր ու, ըստ էութեան, յուշում են, թէ ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ասրպէջանը, որպէսզի դրանք առաւել նպաստաւոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար»:

Փաշինեան յիշեցնելով Ատր-  
պէջանի նախագահի կողմէ բարձ-  
րաձայնուող «Զանգեզուրի միջանց-  
քի» թէզը, շեշտեց, - «Հայաստանի  
Հանրապետութիւնը երբեք մի-  
ջանցքի հարց չի քննարկել եւ չի  
քննարկելու: Այս քննարկումները,  
որ մենք ունեցել ենք՝ հրապարա-  
կային են, դրանք արտայայտուած  
են Յունուարի 11-ի համատեղ յայ-  
տարարութեան եւ եռակողմ աշ-  
խատանքային խմբի գործունէու-  
թեան հետ կապուած պաշտօնական  
տեղեկատութեան մէջ: Ուզում եմ  
ասել, որ տարածաշրջանի հաղոր-  
դակցութիւնների բացումը, այս,  
մեր քաղաքական օրակարգում է,

իրաւապաշտպաններու տուեալներուն, սպաննուածներէն 12-ը քաղաքացիական անձինք էին, 7-ը՝ զինծառաջողներ:

Freedom House-ը նաեւ կը փաստէ, որ հայ ձերբակալուածները ատրպէցանական գերութեան մէջ բռնութիւններու ու նուաստացնող վերաբերմունքի կ'արժանանան, լիշեցնելով, որ այդ մասին ամիսներ առաջ ահազանգած էր նաեւ Հեղինակաւոր մէկ այլ իրաւապատճան կազմակերպութիւն: «Դաժան վերաբերմունքը, ներառեալ՝ հայ զինուորներու խոշտանգումները, նողկալի են ու կը հանդիսանան պատերազմական յանցագործութիւն», - յայտարարած էր Human Rights Watch-ը: Մտուգելով ընկերային հարթակներով շրջանառուող տեսանիւթերն ու հաղորդումները, ինչպէս նաեւ զրուցելով ատրպէցանական գերութենէն ազատ արձակուած քանի մը հայ զինծառայողներու հետ՝ Նիւ Եորք տեղակայուած իրաւապատճան կազմակերպութիւնը դեռ երկու ամիս առաջ յորդորած էր Ատրպէցանի իշխանութիւններուն հետաքննել հայ գերիններու հանդէպ վատ վերաբերմունքի բոլոր պնդումներն ու մեղաւորները ենթարկել պատասխանատուութեան: Մինչ օրս, սակայն, այս ուղղութեամբ որեւէ տեղաշարժ չէ եղած:

Freedom House-ը երէկուայց յայտարարութեամբ լիշեցուցած է, որ Ատրպէջնանը այս հարցով պարտաւորութիւններ ստանձնած է միջազգային համայնքի առջեւ: «Որպէս Մարդու իրաւունքներու եւրոպական համաձայնագրի կողմն պետութիւն՝ Ատրպէջնանը պարտաւոր է սերտօրէն համագործակցիլ եւրոպական դատարանի հետ եւ տրամադրել պահանջուող բոլոր տեղեկութիւնները՝ այս լուրջ հարցերու թափանցիկ հետաքննութիւնը ապահովելու համար», - յայտարարած է Freedom House-ի եւրոպայիշեւ Եւրասիոյ ծրագիրներու տնօրէն: Մարդք Պեցրենտթթը:

# Ռուսաստանի Կը Սպասուի Աւելին

## Ծարունակուած էջ 1-էջ

Վրաստանը: Սակայն իետագային  
Վրաստանն ու Ատրպէյճանը, ինչ-  
պէս նաև Ուզբեկիստանը դուրս  
եկան կազմակերպութենէն ել հոն  
մնացին Հայաստանը, Ռուսաստա-  
նը, Պելառուսը, Տաճիկստանը,  
Ղազախստանը ել Ղրղզստանը:

ՂԱՊԿ կանոնադրութեան համաձայն, եթէ անդամ երկիրներէն որեւէ մէկու տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութիւնը վտանգուի, անդամ նիւս երկիրները պարտաւոր են օգնութիւն տրամադրել դիմող երկրին: Բնականաբար, տրամաբանական էր որ Ղայաստան առաջին հերթին պիտի դիմէր այդ զինուորական դաշինքին: Առայժմ, ՂԱՊԿ-ի դեկավարութիւնը բաւարարուեցաւ յայտարարելով որ խորհրդակցութիւններ սկսած են անդամ երկիրներուն միջեւ:

Սահմանային իրադարձութեան շուրջ առաւել յստակ կողմնորոշում արտայայտեց Ֆրանսայի նախագահ Էնանուէլ Մաքրոնը, որ ոչ միայն պահանջեց օտար զօրքերը դուրս բերել Հայկական տարածքներէն, այլ եւ վարչապետ Փաշինեանի հետ հեռածայնային խօսակցութեան ընթացքին պատրաստակամութիւն յայտնեց ռազմական օժանդակութիւն ցուցաբերել Հայաստանին՝ ԱԱԿ-ի կողմէ հաւանութեան արժանանալու պարագային:

Նկատելի է նաև Միացեալ Նահանգներու ցուցաբերած մտահոգութիւնը Վերջին իրադարձութիւններուն նկատմամբ։ Ի տարբերութիւն Ամերիկայի նախորդ վարչակազմին, Պայտընի Սպիտակ Տունը ակտիւ բանակցութիւններ կը վարէ Պարուի եւ Երեւանի հետ՝ հարցերը խաղաղ միջոցներով ու Քայաստանի հողային ամբողջականութեան ժիրէն ներս լուծելու ուղղութեամբ։

Ինչ կը վերաբերի Ռուսաստանին, անոր կողմէ հնչող հրա-

## Ինչպէս Օտարուեցին

## Ծարունակուած էջ 2-էջ

րացնելու համար համագործակցութեան վերաբերեալ համաձայնապիր ստորագրեց: 2018թ.-ին ՀՀ կառավարութիւնը հաստատեց ՀԱԵԿ-ի գործունէութեան երկարաժամկետ համար անհրաժեշտ ներդրության երի եւ գործողութիւնների ծրագրերը:

Այսպիսով Ողբերա Քոչար-  
եանի Նախագահութեան առաջին  
իսկ տարրուց ակսուեցին Հայաստա-  
նի ուազմավարական Նշանակութեան  
օբյեկտների լանձնումը մասնաւոր  
ընկերութիւններին, որոնք հիմնա-  
կանում ուղևական էին կամ գրանց-  
ուած էին օֆշորային շուկաներում:

Է տեղի ունենայ եռակողմ ձեւաչա-  
փով, ինչի շուրջ մի քանի անգամ  
ձեռք են բերուել պայմանաւոր-  
ուածութիւններ, եւ այդ պայմա-  
նաւորուածութիւնների խախտու-  
մը կամ խափանումն է նաեւ, իմ  
կարծիքով, Աստրաէցանի զինուած  
ուժերի եւ ուազմաքաղաքական ղե-  
կավարութեան գործողութիւննե-  
րի պատճառը»:

պարակային յայտարարութիւնները չեն գոհացներ Յայ հասարակութեան լայն շերտերը, որոնք աւելին կը սպասեն ռազմավարական դաշնակիցն: Մոսկուան, իր տարբեր խօսնակներու միջոցաւ պատրաստականութիւն կը յայտնէ միջնորդել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով, մինչեւ օրս զօրակցական ոչ մեկ կեցուածք արտայայտելով եւ կամ օտար զօրքերը Յայաստանի սահմաններն դուրս բերելու պահանջով: Այս կեցուածքը բնականաբար Յայաստանն ներս դգոհութիւն կը յառաջացնէ շատերու մօտ, իսկ ուրիշներ կը պահանջեն նայիլ այլ ուղղութիւններով՝ երկրի անվտանգութիւնը երաշխաւորելու նպատակով: Ոնանք սակայն այն տեսակետ կը յայտնեն, որ Ռուսաստանը ըլլալով Նոյեմբեր 9-ի պատերազմի աւարտին շուրջ համաձայնութիւնը հիվանաւորող երկիր, առնուազն հրապարակաւ պետք է չէղօքութիւն ցուցաբերէ երկու կողմերուն միջեւ:

Այս զարգացումներու լոյսի տակ ուշագրաւ էր, երբ Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւնը Մայիս 18-ի երեկոյեան հանդէս եկաւ բաւական խիստ յայտարարութեամբ, ուր կար յստակ բանաձեռուած սպառնալիք Ատրպեյճանի հասցէին. «Ողջամիտ ժամկէտներում խաղաղ կարգաւորման բացակայութեան, այն է ատրպեյճանցի զինուորականներու առանց նախապայմաններու իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպում, ՅՅ զինուած ուժերը իրաւունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թւում նաեւ ուժային տարրերակով»: Քայլական կողմի դիրքերու այս կարծրացումը ինչպիսի գործնքացներու արդիւնք են, դժուար է այժմ կրահել, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքին որոշ ազդակներ դեր ունեցած են անոր մէջ՝ ներառեալ Ռուսաստանի կողմէ:

«ԱՎԱՒ»

Հաշուի առնելով, որ պետութեան ինքնիշխանութեան կարեւորագուցն յենարանը տնտեսութիւնն է, էներգետիկ անկախութիւնը եւ ուազմավարական նշանակութեան օբյեկտների անկախութիւնը այլ երկրներից, պէտք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Մարգսեանի կառավարման տարիիներին Հայաստանի ինքնիշխանութիւնը, ըստ էութեան, յանձնուեց: Հայաստանը Ռուսաստանից կամ ոռուսական ընկերութիւններից է կախուած էներգետիկ, տրանսպորտային, կապի եւ անվտանգային ոլորտներում:

«Civic.am»  
Յաշաւումնեռով

Φω<sup>η</sup>λ<sup>η</sup>β<sup>η</sup>ν<sup>η</sup>ε<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup>ή β<sup>η</sup>μο<sup>η</sup>υ<sup>η</sup>φ<sup>η</sup>π<sup>η</sup>ψ<sup>η</sup>΄ ψ<sup>η</sup>ξ<sup>η</sup>τ<sup>η</sup>ρ<sup>η</sup> έ  
φ<sup>η</sup>ω<sup>η</sup>λ<sup>η</sup>α<sup>η</sup>φ<sup>η</sup>ω<sup>η</sup>κ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup> δ<sup>η</sup>η<sup>η</sup>χ<sup>η</sup>ρ<sup>η</sup>γ<sup>η</sup>ν<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> λ<sup>η</sup>κ<sup>η</sup>α<sup>η</sup>ρ<sup>η</sup>ε<sup>η</sup>ν<sup>η</sup>ω<sup>η</sup>  
ζ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup>ή<sup>η</sup> β<sup>η</sup>η<sup>η</sup>ν<sup>η</sup>η<sup>η</sup>ρ<sup>η</sup>ή<sup>η</sup> λ<sup>η</sup>π<sup>η</sup>δ<sup>η</sup>δ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup>, β<sup>η</sup>ε<sup>η</sup> ε<sup>η</sup>β<sup>η</sup>ξ<sup>η</sup>  
ζ<sup>η</sup>η<sup>η</sup>ω<sup>η</sup>ρ<sup>η</sup>ω<sup>η</sup>η<sup>η</sup> ρ<sup>η</sup>ξ<sup>η</sup>, π<sup>η</sup>ρ<sup>η</sup>ε<sup>η</sup>δ<sup>η</sup>ν<sup>η</sup> ψ<sup>η</sup>ξ<sup>η</sup>τ<sup>η</sup>ρ<sup>η</sup> έ<sup>η</sup>  
φ<sup>η</sup>η<sup>η</sup>ρ<sup>η</sup>δ<sup>η</sup>ή<sup>η</sup> φ<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ύ<sup>η</sup> β<sup>η</sup>η<sup>η</sup>ω<sup>η</sup>φ<sup>η</sup>ω<sup>η</sup>κ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup> δ<sup>η</sup>η<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>ε<sup>η</sup>ν<sup>η</sup>ω<sup>η</sup>κ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup>  
δ<sup>η</sup>η<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>ε<sup>η</sup>ν<sup>η</sup>ω<sup>η</sup>κ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> λ<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>, ζ<sup>η</sup>ω<sup>η</sup>τ<sup>η</sup>α<sup>η</sup>φ<sup>η</sup>-  
κ<sup>η</sup>ω<sup>η</sup>ν<sup>η</sup> α<sup>η</sup>ν<sup>η</sup>ψ<sup>η</sup>ω<sup>η</sup>α<sup>η</sup>ν<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> λ<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> α<sup>η</sup>ν<sup>η</sup>ω<sup>η</sup>-  
ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ρ<sup>η</sup>ψ<sup>η</sup> λ<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> η<sup>η</sup>α<sup>η</sup>γ<sup>η</sup>-η<sup>η</sup>π<sup>η</sup>η<sup>η</sup>ω<sup>η</sup>α<sup>η</sup>ν<sup>η</sup> ψ<sup>η</sup>ω<sup>η</sup>γ<sup>η</sup>ω<sup>η</sup>-  
η<sup>η</sup>α<sup>η</sup>ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> λ<sup>η</sup>ε<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup> η<sup>η</sup>α<sup>η</sup>ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ρ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>:  
δ<sup>η</sup>η<sup>η</sup>ω<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>η<sup>η</sup>ψ<sup>η</sup>:

## Այսօր Լուծում է Արցախի, Հայաստանի Ապագայի Հարցը. Ընտրութիւնները Պէտք է Հիմնուած Լինեն Գաղափարական Տեսլականների Վրայ

Երևանիւր.ամ-ի կայքը հարցադրոյց ունեցած է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (ՍԴԿ) կեղորոնական վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանի հետ Հայաստանի մէջ սպասուող խորհրդարանական ընտրութիւններուն շուրջ:

Ստորեւ՝ հարցազրոյցը ամբողջութեամբ.



- Պարոն Սարաֆեան, Հայաստանը պատրաստուում է Յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, որը դաշինքներ են ծեւալորում, ԿԸՇ-ն երեկ հաստատեց, որ նախընտրական քարոզաւը մեկնարկելու է Յունիսի 7-ին: ինչպիս՞ի նախընտրական պայքար է կանխատեսում:

- Արդէն, կարծես, ուրուազգուել է երկեւեռանի պայքարի պատկեր, բայց, անշուշտ, դեռ 2-3 շաբաթուայ ընթացքում կարելի է տեղաշարժեր ակնկալել, որովհետեւ այն պատկերը, որ այսօր ունենք, չեմ կարծում՝ վերջնական է լինելու: Հիմնական բոլոր խաղաղողներն էլ հասկանում են, որ մի քանի խմբաւորում պայքարում են որոշակի ընտրազանգուածի ձայների համար, իսկ իշխանութեան ընտրազանգուածի հետ նրանք, այսպէս թէ անհակս, առնչութիւն չունեն: Պարզ է, որ պէտք է լինեն հաշուարկներ՝ ինչպէս աշխատել ընտրազանգուածի հետ, որպէսզի քուէարկութեան ժամանակ կարողանան նրանից ձայներ ստանալ, իսկ եթէ չկարողանան, ապա ինչպէս են բաժանուելու այդ ընտրազանգուածի ձայները: Օրինակ՝ «Հայաստան» դաշնքը՝ Ռոբերտ Քոչարեանի ղեկաւարութեամբ, «Հայրենիք-ՀՀԿ» դաշնքը եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, յատակ է, հիմնուած են մի ընտրազանգուածի վրայ: «Լուսաւոր Հայաստանը» եւ «ազգային բեւեռը» մի քիչ տարբեր ընտրազանգուածներ ունեն: Նախընտրական մթնոլորտը, կարծում եմ, հետզետէ շատ աւելի կշիկանաց, բայց, անշուշտ, նախընտրելի է, որ ընտրութիւններն իսկապէս լինին բովանդակային եւ գաղափարական տեսլականների վրայ հիմնուած՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, այլ ոչ թէ այն մակարդակով եւ ատելութեան մթնոլորտի մէջ, որ հիմա գոյութիւն ունի:

- Կարծես արդէն երեւում է, որ լինելու է ոչ թէ գաղափարական, այլ փոխադարձ մեղադրանքների, նախկինների ու ներկաների, հնի ու նորի պայքար:

- Դժբախտաբար, այդպէս է ու դա շատ վատ է: Նախ՝ պէտք է ընդունենք, որ Հայաստանում երբեք, անգամ նախորդ ընտրութիւնների ժամանակ, չի եղել գաղափարի պայքար, չի ձեւալորուել

հետեւողականօրէն նոյն քաղաքական ուղեգիծն է հետապնդել, նա է: ինչպէս տեսնում ենք՝ իր բոլոր կանխատեսումները եւ մտահոգություններն իրականութիւն դարձան: Տրամաբանական կը լինէր, որ նա ոչ միայն մասնակցեր, այլեւ հրապարակին հանդէս գար իր յայտնի բովանդակային յօդուածներով եւ ելութեամբ: Այսինքն, ինչքը սկսեր ձեւալորել քաղաքական, գաղափարական դիմկուրսը, թէ ինչպիսին ենք տեսնում Հայաստանի ապագան, որովհետեւ մենք հիմա շատ լուրջ ինդիրներ ունենք այսօրուայ տարածաշրջանացին նոր իրականութեան, հարեւանների հետ յարաբերութիւնների, Արցախի կարգավիճակի եւ Ռուսաստանի ժամանակաւոր ներկայութեան առումով: Ինչպէս է օգտագործուելու առաջիկաց 4 տարուայ ժամանակահատուածը: Ուզենք, թէ չուզենք՝ ժամանակը գնում է: Ինչպէս մենք պէտք է վարուենք այս իրավիճակում, ինչպէս պէտք է պահպան այս գործով է գարուենք այս հարավիճակում, ինչպէս պէտք է գոնէ ինչ-որ չափով ետքենք մեր ինքնիշխանութիւնը, որից այսօր զրկուել ենք, այժմ ոչ թէ Հայաստանն է Արցախի անվտանգութեան երաշխաւորը, այլեւ ՀՀ-ն է ապաւոր կարողանանք մեր սահմանները պահել, երթեւեկել դէպի Սիւնիք, կամ Արցախ: Այսինքն՝ իրավէս կան շատ լուրջ գործընթացներ, որոնց մասին պէտք է խօսել եւ սթափ որոշումներ կայացնել:

- Պատերազմից յետոյ շատ են խօսակցութիւնները, թէ Սփիւրքը դէմ է գործող իշխանութիւններին: Իրո՞ք այդպէս է, եւ որքանո՞վ է Սփիւրքի

ձայնը լսելի Հայաստանում: - Իրականութիւնը բոլորովին այդպէս չէ, որովհետեւ այստեղ կայ մի քանի գործօն եւ այն, ինչ այսօր կատարուում է Հայաստանում, մօտաւորապէս նոյն պատկերը Սփիւրքում է: Այստեղ անհատական կամ անհատականացուած պատասխանատութեան խնդիրը չէ: Խնդիրը մեղաւորներ փնտուելու մէջ է, դաւաճան եւ Հայրենասէրի պիտակաւորումների մէջ է, թէ ում պատճառով է պատերազմը տեղի ունեցել: Նոյեմբերի 9-ից յետոյ մէջտեղ նետուած կարգախօսը շատ բան աղաւաղեց իրականութիւնից եւ նպաստեց հասարակութեան ոչ միայն բեւեռացմանը, այլեւ, իմ կարծիքով, սիամ օրակարգի արձամաւորմանը եւ դրանից բխող անիմաստ ու անհեթեթ բորոր մեղարանքներին, վողոցային, բամբասանքի մակարդակի խօսակցութիւններին, ապատեղեկատութեան, ինչու ոչ՝ տեղեկատուական տեռորին, ժողովրդին բարձրացնելու բարուածը պատկերը: Այս պատկերը իշխանութիւնը կրում է պատասխանատութիւն, վարչապետը եւս ասում է՝ մենք պատասխանատու ենք: Այս՛, բայց, միանշանակ, պատասխանատութիւնը միայն այսօրուայ իշխանութեան վրայ է: Այսինքն, այն գաղափարը,

Ծար.ը էջ 18

**Advocacy in Washington D.C.  
Post April 24, 2021**

**JOIN ARMENIAN COUNCIL OF AMERICA'S  
WASHINGTON D.C. REPRESENTATIVE  
TANIEL KOUSHAKJIAN IN A ZOOM  
DISCUSSION REGARDING THE RECOGNITION  
OF THE ARMENIAN GENOCIDE  
BY CONGRESS AND THE WHITE HOUSE,  
AND KEY ISSUES THAT ARE OF CONCERN TO  
ARMENIAN AMERICANS.**

**SATURDAY  
MAY 22, 2021**

**10:30 A.M. PST.  
1:30 P.M. EST.**

REGISTER AT  
[HTTPS://ARMENIANCOUNCIL.ORG/ACA/ZOOM](https://ARMENIANCOUNCIL.ORG/ACA/ZOOM)  
 info@armeniancouncil.org

## Φηράνιασ्स Φηράνελλ Ζήμαροιθιν Β

## ՄԵԹՐ ՊԱՐԳԵՒ ՂԱԻՒԹԵԱՆ

ԾԱՆՐԱՅԱԾՄ սրտով այս ամիս  
կը լուսնիք ե՛՛ԱՏԾՈՆԸ մեր յաղթանակ-  
ներուն։ Յաղթանակ Սարդարապատի,  
որ կերտեց Հանրապետութիւնն  
Հայաստանի։ Յաղթանակ Շուշիի,  
որ վերականգնեց արժանա-  
պատուութիւնն մեր ժողովուրդի։  
Յաղթանակ Հայրենական Մեծ  
Պատերազմի, որ փրկեց պետակա-  
նութիւնն մեր ազգի։

Արցախի ճակատներուն վրայ  
մեր կրած վերջին պարտութիւնը  
յստակ կը դարձնէ, թէ ինչո՞ւ  
ԾԱՆՐԱՅԱԾ սրտով կը նշենք այդ  
յաղթանակները: Արդարեւ, եթէ մեր  
հերոսներու արեան գնով վաստակած  
այդ յաղթանակներուն հետեւանքը  
եղաւ հանրապետութիւն, վերականգնած  
արժանապատուութիւն եւ  
փրկուած պետականութիւն, ապա  
Արցախի վերջին պատերազմի  
նահատակ մեր հերոսներուն արիւնը  
թափուեցաւ ի հետեւանք բարեկամէ  
լքեալի եւ դարաւոր թշնամիէ  
հարուածուածինենգ դաւադրութեան  
եւ մեր ապիկար իշխանաւորներու  
անհոգութեան, յանցագործութեան  
եւ ապերախտութեան:



Նախարարությունը «Խորհրդագործ խորձելու լինարութիւն է»

Ծանրացած սրտով ականատես  
կ'ըլլանք այս օրերուն տեսնելու  
նաեւ այդ ապիկար, յանցագործ եւ  
ամէնչն ցայտուն ապէրախտ նախկին  
իշխանաւոր Ռոպերթ Քոչարեանի  
քաղաքական բեմ վերադարձը՝  
«Հայաստան» դաշինքի գլուխը  
անցած, ինքզինք ներկայացնելով  
որպէս ազգի ու հայրենիքի  
փրկարար...: Յաւալի է տեսնել այդ  
դաշինքին մէջ ՀՅԴ-ի ներկա-  
յութիւնը, որ իր սփիւռքահայ  
կեանքին բերած ազգային, կրթական,  
մշակութային եւ քաղաքական

օգտաշատ գործունէութեան կողքին՝ կորանցուցած ըլլալ կը թուի հայսատանեան հողին վրաց ճիշդ դիրքորոշուելու վիտակցութիւնը...: Մարդ կը տարուի հարց տալու, թէ գաղտնի ի՞նչ հաշխւներ կամ «com-bine»-ներ կան կամ գոյութիւն ունեցած են անցեալին Ռոպերթ Քոչարեանի եւ ՀՅԴ-ի միջեւ, որ վերջինս կը շարունակէ գործակցիլ հայրենի ժողովուրդի մեծամասնութեան կողմէ արդահատուած այդ մարդուն հետ: Եթէ ոմանք արցախեան վերջին պատերազմին պարտութիւնը կը վերագրեն Նիկոլ Փաշինեանի, որովհետեւ անոր իշխանութեան ատեն պատահեցաւ այդ պարտութիւնը, ապա Ռոպերթ Քոչարեանի պէտք է վերագրել ազգային դժբախտութեան ամէնչն մեծ արարքներէն մէկը՝ ազգային ժողովի սպանդը, որ պատահեցաւ Հոկտեմբեր 1998-ին, ազգային ժողովին մէջ ահաբեկելով Աժ-ի նախագահ տաղանդաշատ Կարէն Դեմիրճեանն ու այդ օրերու հերոս սպարապետ ու վարչապետ Վազգէն Սարգսեանը: Հրաշագործ եւ խոստամնալից այդ զոյցին ահաբեկումով վերջ դրուեցաւ հայրենի շիտակ պետականա-

Ո՞վ է Թրքական ժողովրդավարութեան  
Թշնամին՝ Երտողա՞Ն, թէ՞ Բանակը



ՎԱՐՈՒԺ ԹԵՍՊԻԼԵԱՆ

Սիջին Արեւելքի մէջ ժամանակին ժողովրդավարութեան նմուշ նկատուող Թուրքիան այսօր կը ներկայացնէ ժողովրդավարական ձեւի մէջ պահուըտած մենաստիրական իշխանութիւն մը: 2016 Յուլիսի զինուորական յեղաշրջման ձախող փորձը յանգեցաւ ընդիմադիրներու զանգուածային ձերբակալութեան-եւ մասնաւորաբար, էրտողանի միահնեան իշխանութեան ամրապնդումին:

իր կողմնակիցներուն համար,  
որոնք բաւական կարեւոր թիւ մը  
կը ներկայացնեն, իրտողան հայրա-  
կան ոգիով գործող տիպար զեկա-  
վարն է, որուն կարելի է վստահիլ  
երկիրը: Բայց իր հակառակորդնե-  
րուն համար, ան բունատէր մըն է:

Նախապէս, քաղաքական միտ-  
քը ժողովրդավարութիւնը եւ բռնա-  
տիրութիւնը զատորոշելու յստակ  
սահմանումներ ունէր։ Մինչ ժո-  
ղովրդավարութիւնը կը ցոլացնէր  
ազատ եւ արդար ընտրութիւններ,  
քաղաքացիական ազատութիւններ  
ու դատական անկախութիւն եւ  
օրէնքի գերակարութիւն, միւս կող-  
մէ բռնատիրութիւնը կը բնորոշ-  
ուէր ընտրութիւններու բացակա-  
յութեամբ, ազատութիւններու կաշ-  
կանդումով եւ փոտածութեամբ։ Իբ-  
րեւ պարզ նմուշ կարելի է տալ  
հարաւային եւ հիւսիսային Քորէ-  
աններու օրինակները, բայց կան  
բազմաթիւ վարչաձեւեր, որոնք կը  
գտնուին ժողովրդավարութեան եւ  
բռնատիրութեան միջեւ տեղ մը,  
եւ որոնք կարելի է նկատել խառ-  
նածին (*hybrid*) վարչաձեւեր։

ի առնածիններուն մէջ տեղի  
կ'ունենան ընտրութիւններ, ընդ-  
դիմադիր կուսակցութիւններուն  
կ'արտօնուի առաջադրել թեկնա-  
ծուներ եւ նոյնիսկ կը տրուին  
քաղաքացիական որոշ ազատու-  
թիւններ՝ ժողովրդավարական ըն-  
դունուած հաստատութիւններու ծի-  
րին մէջ, բայց անոնք գրեթէ չեն  
գործեր եւ ոչ մէկ ձեւով կը սպառ-  
նան ի, իսոր իսաւին:

Այսօր, աշխարհի տարածքին,  
ժողովրդավար Նկատուղ վարչաձե-  
ւերուն մեծամասնութիւնը խոր-  
քին մէջ խառնածին բնոյթ ունի:  
Մինչ բազմաթիւ բռնատիրական  
երկիրներ կը կազմակերպեն եւ  
կ'օգտագործեն կասկածելի ընտ-  
րութիւններ՝ ժողովրդավար երեւ-  
նալու համար, անդին ժողովրդա-  
վար Նկատուած երկիրներ ետղարձ  
կ'ընեն եւ կ'ուղղուին դէպի բռնա-  
տիրութիւն:

Թուրքիոյ պարագան խօսուն  
է այս իմաստով:

Այսօր, ժողովրդավարական  
նահանջի ամէնէն տարածուած ձե-

ւերէն ծէկը գործադիր իշխանութեան ինքնամեծարումն է, երբ այդ իշխանութեան վրայ գտնուող ղեկավարը կը թուլցնէ հաշուետութեան եւ հաշուառութեան համակարգը՝ միաժամանակ տկարացնելով օրենսդիր ու դատական իշխանութիւնները, եւ՝ ընդհանրապէս ընդդիմութիւնը՝ հանրաքուէի ճամբով դիմելով «ժողովրդային մանտա» յի ընտրանքին։ Այս առումով, էրտողանի իշխանութեան տակ, Թուրքիոյ պարագան կրնայ ծառայել իբրև ու դասագրքային օրինակ։

Էրտողան իշխանութեան հասաւ 2002ին, երբ իր Արդարութիւն եւ Բարգաւաճում կուսակցութիւնը շահեցաւ երեսփոխանական աթոռ-ներուն մէծամասնութիւնը: Էրտո-ղան անմիջապէս սկսաւ իր կնիքը դնել երկրին վրայ՝ պաշտօնավա-րութեան առաջին երկու տարուան ընթացքին մշակելով եւ որդեգրե-լով 500 օրէնք: 2010ին, իր մանտան ծաւալելու միտումով, էրտողան հանրաքուէի միջոցով առաջադ-րեց սահմանադրական երկու տասն-եակ փոփոխութիւններ, մինչ Եւրո-պական Միութեան անդամակցու-թեան չափանիշներուն հասնելու նպատակով բարելաւուած քաղա-քացիական ազատութիւններուն մէկ մասը կը չքանար: Կը սահմանա-փակուէին մամլոց ազատութիւննե-րը, բազմաթիւ կայքէջեր կը փակ-ուէին եւ պատկերասփիւուի կայան-ներուն գործելու շարժումը կը սահմանափակուէր:

2013-ին, Պոլսոյ Կէզի գրօսայգիի բողոքի ցոյցերէն յետոյ, աւելի քան 80 լրագրողներ գործէ արձակութեան: Լրագրողներ ընդհանրապէս կրնան դատական հետապնդումի ենթարկուիլ կառավարութիւնը քննադատող որեւէ գրութեան պարագային: Էրտողան ճիգ չխնայեց նաեւ տկարացնելու դատական իշխանութիւնը: Անիրաւոնք ստացաւ նշանակելու սահմանադրական դատարանի 17 անդամներուն 14ը: 2014-ին, 3000 դատաւորներ հեռացուեցան: Դատարաններուն փոխարէն, իբրեւ օրէսդիր մարմին, խորհրդարանին մէջ մէծամասնութիւն վայելող էրտողանի կուսակցութիւնը ինչ կը վերահսկէ եւ կը ճշդէ ընտրութիւններուն մասնակցելու իրաւունք ունեցող կուսակցութիւններու ցանկը: Տակաւին, 2015ին, Ազգային Հետախուզական Կազմակերպութեան (զլխաւորուած նախագահին կողմէ նշանակուած պաշտօնատարի մը կողմէ) կը տրուի Թուրքիոյ մէջ ունէ անձ հետապնդելու իրաւունք, առանց դատական իշխանութիւններէն արտօնութիւն ստանալու:

## Լոսանճելոսահայութեան Բողոքի Ցոյցը Ասրաբեյճանի Յիւպատոսարանին Առջեւ



Արցախի 44 օրուան պատերազմէն ետք ստեղծուած հրադարի պայմանները ոտնահարուած ըլլալով եւ Հայաստանի հարաւային մասի Սիւնիքի շրջանն ու Սեւ Լիճի մերձակայքը կատարուած թշնամիի նոր յառաջիսալացքը (շուրջ 3.5 քիլոմետր) եւ ներթափանցումը մեծ զայրոյթ ստեղծեց ամէնուրեք: Աշխարհի տարբեր շրջաններուն մէջ այս առթիւ տեղի ունեցան բողոքի տարբեր տեսակի ցոյցեր, պահանջելով իսկոյն միջամտութիւններ կատարել եւ ետք քաշուիլ այդ հողատարածքներէն:

Այս ծիրէն ներս Լոս Անձելոսի հայկական կարգ մը կազմակերպութիւններ, անցեալ Շաբաթ, կէսօրէ ետք ժամը 3ին մէկտեղուած էին Պէվըրլի Հիլզի Արտաքչճանի հիւպատոսարանին առջեւ, բողոքելու համար ազերիներու սահմանային բոնաբարումներն ու թափանցումները

Սիւնիքի մարզին մէջ: Ցուցարանները Հայաստանի եւ Արցախի գրօններ ու պաստառներ պարզելով իրենց վանկարկումներով բողոք կը բարձրացնէին պահնաջելով գրաւեալ հողերու անմիջական վերադարձը:

Ժամը 4-ին ազերիներու անարդ յարձակումները դատապարտող ելոյթներով հանդէս եկան Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան կողմէ Միհրան Խաչատուրեան եւ այլ անձնաւորութիւններ, որոնք խստիւ դատապարտեցին ատրպէճանական բանակի ներխուժումը Սիւնիքի մարզին ներս եւ միջազգային կառուցյներէն պահանջեցին իրենց ազդու միջամտութեամբ հարկադրել ազերիներուն հեռանալու գրաւեալ շրջաններէն:

Ստացուած անպաշտօն լուրերուն համաձայն, ազերիները միջազգային ճնշումներու հետեւանքով, սկսած են հեռանալ Սիւնիքի եւ Սեւ Լիճի շրջաններէն:

## Մուշեղեան Տաղաւարի Յիմնարկեքը Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Յամալիրէն Ներս



Անցեալ կիրակի պատմական բացառիկ տօնական օր մըն էր, Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Առաքելական եկեղեցւոյ ծուխին եւ շրջանի հայութեան համար: «Երկրորդ Մաղկազարդի տօնին եւ Մուշեղեան տաղաւարի հիմնարկէթի զոյլ առիթներով, հանդիսաւոր պատուի մատուց Արեւմտեան թէմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովհանն Արք. Տէրտէրեան, առընթերակայութեամբ Տ. Սարգիս Աւ. Քհնչ. Փեթոյեանի եւ Տէր Մուշեղ Աւ. Քհնչ. Թաշճեանի մէջ:

Պատարագի աւարտին ներկաները յատուկ թափօրով ուղղուեցան կառուցուելիք Մուշեղեան տաղաւարի վայրը: Գերշ. Տ. Յովհանն Մըրազանի նախագահութեամբ տեղի ունեցաւ հողի օրհնութեան յատուկ արարողութիւն, որ յուզիչ էր եւ իրախոսիչ միանգամացն: Կ'իմանանք թէ եկեղեցւոյ համալիրին մէջ կը ծրագրուի նաեւ մշակել

սեղաններու օրհնութաեն աղօթքէն ետք, որպէս նախկին հովիւ այս եկեղեցւոյ, դրուտանքով խօսեցաւ Ծիչըրտ Մուշեղեանի եկեղեցանուէր ծառայութիւններուն եւ այլ բարեմասնութիւններուն մասին:

Տեսաերիգով ճաշկերպյթի ընթացքին ներկաները ծանօթացան կառուցուելիք տաղաւարի ճարտարապետական տարբեկը ձեռաւորումներուն որ ինքնինք նոր գեղեցիկ յաւելում մը պիտի ըլլայ գոյութիւն ունեցող այժմու համալիրի շրջապատին մէջ:

Ցաջորդաբար դրուտանից եւ շնորհակալական խօսքերով ելոյթները ունեցան ծխական խորհուրդի ատենապետ Ասպետ Թաթուլեան եւ եկեղեցւոյ ժրաշան հովիւ Արժ. Տ. Ս. Սարգիս Աւ. Քհնչ. Փեթոյեան: Անոնք բարձր գնահատեցին Մուշեղեան եղբայրներու տասնեակ տարիներու նուիրումն ու արդիւնաշատ



Արցախի հերոսներուն նուիրուած պարտէզ մը:

Այսուհետեւ ներկայ բազմութիւնը փոխադրուեցաւ յարակից «կիրակոս» սրահը, ուր տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթի պատիւ Մուշեղեան տաղաւարի բարերարներուն: Տօնական կերպարանքով յարդարուած սրահը լեփեցուն էր հրաւիրեալներով, որոնք մէծ մասամբ եկեղեցւոյ հովանաւորութեան ներքեւ գործող կառոյցներու եւ շրջանի տարբեր կազմակերպութեանց ներկայացուցիչներն ու բարերարներն էին:

Կազմակերպիչ Մարմնի անունով ներկաներուն ողջոյնի խօսքով ելոյթ ունեցաւ վահէ Միլկ. Զարխուտեան եւ թէմ հրաւիրեց օրուան հանդիսավար Տօքթ. Գուրգէն Մաթուեանը:

Եկեղեցւոյ նախկին հովիւ Արժ. Տ. Մուշեղ Աւ. Քհնչ. Թաշճեան

ներդրումը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ եւ յարակից Ա. Մ. Յովհանն վարժարանի պայծառութեան համար: Այս բոլորին կիրակտը պիտի հանդիսանաց մօտօրէն կառուցուելիք «Մուշեղեան տաղաւարը» (Moushegian Pavilion):

Պատասխան ելոյթով հանդէս եկաւ օրուան մէծարեալը: Ան հակիրճ կերպով նշեց իր կենսագրականը թէ ինչպէս աւետարանական դաւանանքով ընտանիքն վերադարձ է դէպի Հայց. Առաքելական եկեղեցի, որուն ծառայած է մէծ սիրով ու նուիրումով:

Իր փակման խօսքին մէջ առաջնորդ Յովհանն Մըրազան երախոտագիտական ջերմ խօսքերով գոյեց Ծիչըրտ Մուշեղեանի ծառայափարութիւնն ու անսակարկ նուիրումը Հայց. Առաքելական եկե-

**ARMENIAN EDUCATIONAL BENEVOLENT UNION**  
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Announces the opening of the  
**2021 AEBU Scholarship Program**  
Empowering Our Youth for a Brighter Future

To apply, visit our website  
**WWW.AEBU.ORG**

**APPLY NOW**  
Through June 31, 2021

All eligible undergraduate students of Armenian descent are invited to apply.

626•344•7321  
AEBU SCHOLARSHIP FUND COMMITTEE  
1060 North Allen Avenue • Pasadena, CA 91104

# massis Weekly

Volume 41, No. 19

Saturday, MAY 22, 2021

## PM Pashinyan. Our Position is Clear Azerbaijani Forces Must Leave the Territory of Armenia



YEREVAN — Prime Minister Nikol Pashinyan told a Security Council meeting late on Sunday that tension was still growing in some parts of the Armenian-Azerbaijani border.

His statement came after reports that Azerbaijani troops that had earlier advanced several kilometers into the territory of Armenia near Sev Lich (Black Lake) area in Syunik region agreed to retreat to their previous positions after talks mediated by the commander of the Russian peacekeeping contingent deployed in Nagorno-Karabakh.

According to the government press office, the Sunday meeting discussed the course of negotiations to resolve the border crisis and to identify the steps which are necessary to ensure the inviolability of the sovereign

territory of Armenia.

"The negotiations will continue on Wednesday," Pashinyan said. "The negotiations have one theme: Azerbaijani troops must leave Armenian territory."

According to Pashinyan, Armenia must exploit political means to end the standoff. He added that if political means fail to produce result, then military-political mechanisms should be involved.

"There have been no major military-political changes: some groups have left, but the situation has not changed. This means that we must continue to use the CSTO mechanisms... Our position is clear: Azerbaijani servicemen must leave the

Continued on page 4

## All Former Presidents to Participate in the Upcoming Parliamentary Elections

YEREVAN — The opposition parties led by former President Serzh Sarksian and former National Security Service (NSS) Director Artur Vanetsyan have officially joined forces to participate in Armenia's parliamentary elections scheduled for June 20.

The two men presided at the weekend over the signing of a memorandum on the creation of their electoral alliance comprising their Republican (HHK) and Fatherland parties. They said the alliance named Pativ Unem (I Have the Honor) will strive to oust Armenia's current government blamed by them for what they see as existential threats facing the country after last year's war with Azerbaijan.

"We will remove and hold accountable the capitulators who have discredited and humiliated our state and knelt before the enemy and will stop the decline of the state," Sarksian declared in a speech delivered during the signing ceremony.

"We need to realize that we are faced with a real threat of losing state-

hood and even being wiped out," Vanetsyan said for his part.

The ex-president stressed that "there will be no return to the past" if the new bloc succeeds in coming to power. He also seemed to admit that the two parties alone cannot unseat the current government, saying that regime change requires the consolidation of "all healthy forces."

Former President Robert Kocharyan, who handed over power to Sarksian in 2008, leads another bloc comprising two opposition parties. He has said that it will be Pashinyan's main election challenger.

On Sunday, First President of Armenia Levon Ter-Petrosian also signaled his plans to participate in the upcoming parliamentary elections despite his failure to form an alliance with Armenia's two other ex-presidents.

Ter-Petrosian's Armenian National Congress (HAK) party held a

Continued on page 4

## U.S. National Security Adviser Jake Sullivan: Azerbaijani Troops Movement Inside Armenia Unacceptable and Must Be Withdrawn

WASHINGTON, DC -- U.S. National Security Adviser Jake Sullivan said the leaders of Armenia and Azerbaijan are committed to resolving an ongoing border dispute between their countries peacefully after speaking with them by phone late on Monday.

Sullivan phoned Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijani President Ilham Aliyev after Yerevan warned of "unpredictable consequences" of the military standoff at some sections of the Armenian-Azerbaijani border.

A spokeswoman for the U.S. National Security Council, Emily Horne, said he told Aliyev and Pashinyan that "military movements near un-demarcated borders are irresponsible and provocative."

"He welcomed the ongoing communication between the two sides and both leaders' commitment to resolving this issue peacefully," Horne added in a statement.

Sullivan likewise tweeted that he hailed their "commitment to peaceful




resolution of border tensions through dialogue." He gave no other details of his phone conversations.

The U.S. State Department on Friday urged Baku to immediately "pull back all forces" that advanced several kilometers into Armenian territory on May 12.

"Military movements in disputed

Continued on page 4

## Redrawing of Armenia's Borders Unacceptable to Iran



TEHRAN -- A senior Iranian official reportedly voiced strong support for Armenia's territorial integrity when he commented on the continuing military standoff on its border with Azerbaijan.

"The position of the Islamic Republic of Iran is very clear, unequivocal and resolute: the territorial integrity of the regional states must be preserved," Mojtaba Zolnour, the chairman of the Iranian parliament's committee on national security and foreign policy, told the Russian Sputnik news agency.

"It would be unacceptable for us if they took away a part of Armenian territory and changed our borders. That is, if we had a new neighbor. The existing borders must be fully protected and Iran's border with Armenia

must be preserved," said the conservative politician who previously served as Supreme Leader Ayatollah Ali Khamenei's representative to Iran's Islamic Revolutionary Guard Corps.

Armenia's southeastern Syunik province bordering Iran and Azerbaijan is the epicenter of the standoff that began after Azerbaijani troops reportedly advanced several kilometers into Armenian territory on May 12.

Armenia has condemned the Azerbaijani troop movements as a violation of its territorial integrity and asked Russia and the Russian-led Collective Security Treaty Organization for military support.

Meeting with Iran's Minister of Roads and Urban Development


Continued on page 4

## Chairman Menendez: Azerbaijan Must Respect Armenia's Sovereignty

WASHINGTON, DC—U.S. Senate Foreign Relations Committee Chairman Bob Menendez (D-N.J.) issued the following statement in reaction to reports of Azerbaijan's violation of international law with an illegal incursion into Armenia's Syunik province:

"The violation of Armenia's sovereign territory by Azerbaijani troops is a dangerous and illegal act of aggression that underscores the sustained threat that the Armenian people continue to face. After my conversation with Armenia's Ambassador to the U.S. earlier today, it is clear that the United States, and the international community as a whole, must respond strongly to this incursion so Azerbaijan understands it will face serious consequences for its malign activities.

"When Azerbaijan attacked the Armenian people last fall, the previous Administration failed to engage and left the door open for dictators like Aliyev, Erdogan, and Putin to decide the fate of the Armenian people. That cannot happen again. I urge the Biden Administration to engage on this issue at the highest levels to make clear that Azerbaijan must respect Armenia's sovereignty and that further threats and



aggressions are simply unacceptable."

"We appreciate Congressional leaders like Chairman Menendez who have what it takes to stand up to Azerbaijan and their petro-terror state. Given Baku's continued violation of international law and the recent incursion into Armenia's Syunik province, the United States must condemn Azerbaijan's actions and Congress must enforce Section 907 restrictions blocking all U.S. military aid to Azerbaijan," stated Taniel Koushakjian, Armenian Council of America's Washington D.C. representative.

## Palestine Urges Erdogan Not to Draw Parallels Between Israeli-Palestinian Tensions and Karabakh


MOSCOW — "Palestine urges the Turkish president not to draw parallels between the recent Israeli-Palestinian tension and Nagorno-Karabakh," + Ambassador to Russia Abdel Hafiz Nofal told TASS.

"We appreciate the Turkish President's statements on Jerusalem, the Palestinian issue and support for Palestine. But we did not want to confuse this issue with the Karabakh issue. "We have excellent relations

with both Armenia and Azerbaijan, as well as good relations with Turkey," he said.

Last weekend, the Turkish president promised to support the Palestinians as he had supported Azerbaijan in the recent Karabakh war. Recep Tayyip Erdogan had a conversation with Russian President Vladimir Putin, proposing to send an international peacekeeping force to the region to protect the Palestinians.

## Armenian Priest Injured in Attack by Jewish Youth in Jerusalem



JERUSALEM -- The Armenian Patriarchate of Jerusalem has strongly condemned the attack by Jewish youths on Rev. Fr. Arbak Sarukhanyan on his way to the Church of the Holy Sepulcher in Jerusalem.

Fr. Hovnan Bagdasaryan, Chancellor at Armenian Patriarchate of Jerusalem says Father Arbak was injured in the attack. He was rushed to hospital and was discharged after re-

ceiving the necessary treatment.

The Patriarchate lodged a formal complaint with the police, after which three of the attackers were arrested.

The Patriarchate demands that the police conduct a fair investigation and punish the perpetrators in compliance with the law, in order to avoid a recurrence of such incidents in the future.

## Armenian Central Election Commission Sets Timetable for Snap Parliamentary Elections

YEREVAN—Armenia's Central Election Commission (CEC) began on Tuesday preparations for early parliamentary elections one day after they were officially scheduled for June 20.

President Armen Sarkissian set the date in a decree signed just hours after the Armenian parliament voted to dissolve itself in line with an agreement reached by its opposition minority and Prime Minister Nikol Pashinyan.

The CEC approved a timetable of measures needed to prepare for and hold the polls. In particular, it was decided that campaigning for them will officially start on June 7 and last for only 12 days.

The CEC chairman, Tigran Mukuchyan, told reporters that as was the case during the last two parliamentary elections held in 2018 and 2017 video cameras will be installed in most of the 2,000 or so polling stations across Armenia. They will film voting and ballot counting for the purpose of reducing the risk of vote irregularities.

The deadline for the submission of documents by political parties or blocs seeking to enter the parlia-

mentary race was set for May 26. The CEC is due to complete the formation of electoral districts by that day.

"Along with the registration documents, parties and election blocs can submit applications for placing campaign posters on billboards with an area of more than 5 square meters. The deadline for submitting applications is June 5," said the head of the CEC.

Eligible voters who are not registered in Armenia can submit applications for temporary inclusion in the voter lists for participation in the elections until June 10. Electronic voting starts on June 11 and ends on June 13.

Civil Contract and the two opposition parties represented in the current legislature have made clear that they will participate in the elections on their own.

Other opposition forces and leaders have set up at least two electoral alliances. One of them is led by former President Robert Kocharyan while another comprises former President Serzh Sargsian's Republican Party of Armenia.

## Armenia's COVID-19 Vaccination Pace Moving Very Slowly



YEREVAN—Health authorities could take one year to vaccinate the majority of Armenians against the coronavirus, according to Health Minister Anahit Avanesyan.

Avanesyan said that only about 20,000 people making up 0.6 percent of Armenia's population received a first vaccine dose as of Monday.

"This figure is definitely not satisfactory and we are trying to increase the pace [of vaccinations]," she said, answering questions from Facebook users at the RFE/RL studio in Yerevan.

Asked when the country could achieve herd immunity against COVID-19 at this rate, she said: "We will probably need one year to reach the threshold where we can bid farewell to COVID-19."

"Of course, that depends on a number of factors. We cannot say how many people will be applying [for vaccine shots] in the next one or two months. We are doing everything to make vaccination accessible," added the minister.

The vaccination campaign was launched on April 13 weeks after Armenia received a total of 67,000 doses

of the AstraZeneca and Sputnik V vaccines. The AstraZeneca jab was made available to all adults willing to take it while Sputnik V is administered only to frontline workers and chronically ill persons under the age of 55.

Armenia also received on May 1 100,000 doses of the CoronaVac vaccine donated by China. In Avanesyan's words, the health authorities started on Monday distributing them to polyclinics across the country in preparation for their use.

A second batch of 50,000 doses of AstraZeneca Covid-19 vaccines was imported to Armenia, this week.

The minister also revealed that the Armenian government is now negotiating with the U.S. company Novavax on the purchase of its coronavirus vaccine. She did not specify the possible volume and timeframes of its delivery.

Armenia faced earlier this year a third wave of coronavirus infections blamed by health experts on the authorities' failure to enforce their sanitary safety rules. Despite the continuing lack of such enforcement, the daily number of new cases has fallen for the last two weeks.

## US Commission on International Religious Freedom Report: Azerbaijan and Turkey Desecrate Armenian Religious Sites

WASHINGTON, DC -- Violations of religious freedom and desecration of religious sites by Azerbaijan and Turkey, particularly relative to the Armenian people, were highlighted in the 2020 International Religious Freedom Report, released on Wednesday, May 12, 2021 by the United States Commission on International Religious Freedom (USCIRF), reported the Armenian Assembly of America.

"Our promise to the world is that the Biden-Harris Administration will protect religious freedom around the world and combat all forms of religious discrimination," said Secretary of State Antony J. Blinken.

The 108-page report recommended placing both Azerbaijan and Turkey on the "USCIRF Special Watch List" on account of egregious violations of religious freedom in both countries, including "recent violations committed amid renewed conflict over Nagorno-Karabakh and surrounding territories."

In the section on Azerbaijan, the report detailed findings in the context of active fighting over Nagorno-Karabakh in late September 2020 that "prompted serious concerns about the preservation of Armenian places of worship and other religious sites in those areas," including the Ghazanchetsots Cathedral in Shushi, which was "targeted and shelled" by Azerbaijani forces two times, "resulting in extensive damage to that building and possibly constituting a war crime."


Despite the November 2020 ceasefire agreement, the report stated that the "recent vandalism and destruction of Armenian cemeteries and gravestones" by Azerbaijan were documented by media outlets.

Recommendations to the U.S. Government by the USCIRF include, among others, adding Azerbaijan on the U.S. Department of State's Special Watch List for engaging in or tolerating severe violations of religious freedom pursuant to the International Religious Freedom Act (IRFA), and for the U.S. Congress to hold public hearings to investigate Azerbaijan's religious freedom and broader human rights abuses.

Key findings in Turkey regarding religious freedom conditions "continued to follow a troubling trajectory," according to the report. Religious sites, including places of worship and cemeteries, were "subject to vandalism, damage, and, in some cases, destruction, which the government regularly fails to prevent or punish."

The report specifically cited two incidents in May 2020, in which "an individual attempted to set fire to an Armenian church" and another "scaled the gate of another Armenian church and tore down its cross."

USCIRF recommendations included adding Turkey on the U.S. Department of State's Special Watch List for engaging in or tolerating severe violations of religious freedom pursuant to the International Religious



Freedom Act (IRFA), requiring a thorough review regarding the inclusion of objects that constitute the religious and cultural heritage of religious and ethnic minority communities - previously or currently residing within the territory of the Republic of Turkey - in any designated list of materials subject to import restrictions under a bilateral cultural property agreement between the United States and Turkey, and supporting cultural and educational exchanges that highlight the histories and contributions of those communities. In addition, recommendations called for the U.S. Congress to incorporate consideration of Turkey's treatment of religious minorities and broader human rights issues into its continued evaluation of the U.S.-Turkey bilateral relationship.

Speaking during the U.S. Department of State press conference, Secretary Blinken stated that "religious freedom is a human right" and noted that the report, which details the status of religious freedom in almost 200 countries and territories, "reflects the collective effort of hundreds of American diplomats around the world."

Secretary Blinken remarked that the document, which underscores U.S. actions to support religious freedom worldwide, reflects on religious freedom as a "key element of an open and stable society."

"Whenever human rights are denied, it ignites tension and it breeds division," he continued. He noted that religious freedom is a right that is still out of reach for a number of countries.

"We remain deeply concerned about the plight of minority communities within Turkey as well as Azerbaijan's ongoing destruction of Armenian cultural and religious heritage sites, including reports that Azerbaijan is using Armenian gravestones to build roads," said Assembly Executive Director Bryan Ardouny. "In addition, we urge the Administration and Congress to take swift action regarding Azerbaijan's ongoing aggression against the Armenian people, including the news today that Azerbaijan violated Armenia's southeastern border when its forces advanced several miles into Armenia's Province of Syunik," Ardouny concluded.

## Azerbaijan's Failure to Release POWs a Source of Grave Concern Armenian Envoy Tells UN



NEW YORK -- Addressing and countering hate speech remain crucial priorities in delivering on the genocide prevention agenda, Armenia's Permanent Representative to the UN Mher Margaryan said at the UNGA plenary meeting on the Responsibility to Protect and the prevention of genocide, war crimes, ethnic cleansing and crimes against humanity.

"Incitement to hatred and hate crimes, denial, justification or glorification of past crimes, along with instances of racial and ethnic profiling constitute the detectable early warning signs, which, if unaddressed, can lead to further violence and atrocities," he said, reminding that Armenia has welcomed the UN Strategy and Plan of Action on Hate Speech, which, as the Secretary-General has succinctly put it in his foreword, represents "a menace to democratic values, social stability and peace".

"Today, there is a growing, urgent need to step up collective efforts to fight racism, discrimination and xenophobia, which so often represent the root causes of atrocity crimes. Armenia has consistently raised its voice against the immense sufferings and mass atrocities perpetrated against ethnic and religious minorities. The continuous, systematic human rights violations, crimes on ethnic and religious grounds in the context of situations of humanitarian crisis require stronger engagement of the international community, including the human rights and preventive machinery of the UN system," Amb. Margaryan said.

He noted that fostering international cooperation for prevention of mass atrocities and the further development of national and international early warning mechanisms are important priorities of Armenia's engagement within the United Nations.

"Armenia, whose people have undergone through the horrors of Genocide in the early 20th century, will continue to support strong focus on the early action to prevent situations, which can result in crises and atrocity crimes," Mher Margaryan stated,

"As the main sponsor of the UN General Assembly resolution instituting the International Day of the 9th December as the Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime, Armenia is fully

committed to strengthening this important platform, most notably, through thematic events aimed at fostering cooperation for prevention of atrocity crimes and the further development of national and international early warning mechanisms," he added.

"In our part of the world, the brutal, large-scale violence unleashed amidst the global pandemic in an attempt to resolve the Nagorno-Karabakh conflict by force led to the most intense and destructive escalation in the region since 1990s, putting the lives of thousands of civilians and the ancient Armenian Christian heritage under existential threat," Mr. Margaryan said.

"Time and again, Armenia alerted the international community about the dangerously mounting level of hate speech and racist rhetoric dominating the political discourse in Azerbaijan, which constitutes all elements of incitement to violence against ethnic Armenians and represents a significant indicator of risk of atrocity crimes," he noted.

"Azerbaijan's continued failure to release the numerous prisoners of war and civilian hostages who are still being held in captivity, contrary to the international humanitarian law, the ongoing provocations by way of incursions into the territory of Armenia, as well as the wide-spread state-led campaign of dehumanization of Armenians, such as, for example, the recently opened "military trophy park", which has already been named as "national hatred theme park" by the international media, come to manifest that the genocidal ideology does not merely belong to history. This is a source of grave concern that needs to be properly identified and acknowledged to prevent further atrocities," he stressed.

The envoy stressed that Armenia condemns such actions in the strongest terms and views them as an affront to the values, ideals and principles of the United Nations, including the collective commitment to prevent and punish crimes that "deeply shock the conscience of humanity".

"Armenia remains strongly committed to advancing prevention agenda and shares the view that accountability for atrocity crimes prevention can be strengthened by open reflection and inclusive dialogue, with civil society, free media and academia playing a key role in this regard," the Ambassador added.

## Panel Discussion:

### “Back to the Ballot Box: The June Elections in Armenia and the Stakes for Statehood”



BELMONT, MA -- The National Association for Armenian Studies and Research (NAASR) / Calouste Gulbenkian Foundation Series on Contemporary Armenian Issues will present an online panel entitled “Back to the Ballot Box: The June Elections in Armenia and the Stakes for Statehood,” with Nerses Kopolyan, Harout Manougian, and Anna Ohanyan, on Saturday, May 22, 2021, at 1:00 pm (Eastern). The program will be accessible live on Zoom (registration required) and on NAASR’s YouTube Channel.

On April 25, 2021, Nikol Pashinyan formally tendered his resignation as Prime Minister and announced that he would seek re-election through an early parliamentary election. It was almost 3 years to the day after the dramatic resignation of Serge Sargsyan which catapulted Pashinyan to power in the culmination

of the Velvet Revolution. In the wake of the catastrophic 44-day war of fall 2020 and mounting political tensions, much is at stake in the June 20 elections. This special panel discussion with three distinguished experts will analyze how we got here, what may lie ahead, and what it means for Armenian statehood.

The featured panelists will be Dr. Nerses Kopolyan, Assistant Professor-in-Residence of Political Science, University of Nevada, Las Vegas; Harout Manougian, elections expert currently based in Yerevan and a contributing writer for EVN Report; and Dr. Anna Ohanyan, Richard B. Finnegan Distinguished Professor of Political Science & International Relations at Stonehill College. Marc A. Mamigonian, Director of Academic Affairs, NAASR, will serve as moderator.

For more information contact NAASR at [hq@naasr.org](mailto:hq@naasr.org).

## Our Position is Clear

### Continued from page 1

territory of the Republic of Armenia,” he said.

“This means that we must continue to activate mechanisms of the Collective Security Treaty Organization (CSTO) and continue to work on activating Russian-Armenian allied mechanisms,” he said.

Speaking about border demarcations Pashinyan said. “The processes of opening the communication routes and adjusting the borders are as necessary for Azerbaijan as for the Republic of Armenia. And in terms of adjusting the borders, there is a subtlety. In recent days, Azerbaijani propaganda has been trying to promote the idea that the border adjustment process should take place in a bilateral format.

This cannot happen for the simple reason that Armenia and Azerbaijan, in fact, have no relations with each other. And just like the process of opening communications, the adjustment of borders should take place in a tripartite format, and agreements on this have been reached several times, and the violation or disruption of those agreements is, in my opinion, the reason for the actions of the Azerbaijani armed forces and the military-political leadership of Azerbaijan.”

Shortly after the Security Council meeting Pashinyan wrote on his Facebook page that tensions at “some portions” of the Armenian-Azerbaijani frontier have risen in the last few hours due to increased “aggressiveness of Azerbaijani forces.” He did not elaborate.

## Redrawing of Armenia’s Borders Unacceptable

### Continued from page 1


Mohammad Eslami on Monday, the Armenian ambassador in Tehran, Artashes Tumanyan, said Yerevan also counts on the Islamic Republic’s support in the border standoff.

According to the Armenian Embassy in Iran, Eslami reaffirmed his country’s support for Armenia’s territo-

rial integrity. In that context, he assured Tumanyan that Tehran remains committed to the idea of creating a “transport corridor” that would connect Iran’s Persian Gulf ports to the Black Sea through Armenia and Georgia.

During a March visit to Yerevan, Iranian Foreign Minister Mohammad Javad Zarif described Armenia’s territorial integrity as a “red line” for Iran.

## “Heart Flow: Spiritual Abstractions” Art Exhibit by Vazken Kalayjian



YEREVAN — In the middle of a war, New York artist moves his entire studio to Yerevan. Key works from his collection premier at Latitude Gallery this month.

“Heart Flow: Spiritual Abstractions” features over 40 artworks by artist Vazken Kalayjian at Yerevan’s newest gallery in Vahakni, Latitude. When Kalayjian last exhibited in Armenia, the country was building itself up after the dark years of the 90s; 20 years later, Armenia is again in a state of rebuilding, and Kalayjian shares a message of hope.

“These hardships have forced us to reexamine ourselves – who we are now and where we want to be. We have to dig deep inside ourselves and stay vigilant. ‘Heart Flow’ is about being awake and aware in the moment so that we can seed the future.”

This is the largest and most comprehensive show of Kalayjian’s art to date, featuring key works from his 30

year artistic career. Despite the hardships that the recent war and pandemic brought about, the artist recently relocated permanently to Armenia with his wife.

“The future is uncertain, but then again, that’s true no matter where you are. Now more than ever is the time for togetherness and creativity. The old paradigms don’t work anymore, we have to reinvent them.”

Kalayjian’s last Armenia show was in 2005 at the National Gallery. Since then, he has actively shown in art spaces throughout the New England area, including Kaleidoscope gallery (New York, NY) and Read’s Art Space (Bridgeport, CT).

“Heart Flow” exhibits vibrant, bold artworks that are rooted in the artist’s spirituality: a personal philosophy that combines Christian, Shamanistic, and Zen learnings. The works are soulful and introspective, and invite the viewer to dare to be optimistic for the future.

## All Former Presidents to Participate

### Continued from page 1

congress in Yerevan to formulate a position on the elections slated for June 20. HAK representatives said the final decision will be made this week by a new party board chosen by the delegates.

“If the board decides to participate in the elections ... then it’s clear that the duty to top the Congress’s electoral list will be imposed on me,” Ter-Petrosian said in a speech at the

congress.

“It’s going to be difficult but the truth is that the Congress’s presence in the [new] parliament is necessary not least for ensuring ... that the lantern of reason is not extinguished in the atmosphere of widespread cacophony,” he said.

He said the HAK’s key objective is to scuttle Prime Minister Nikol Pashinyan’s reelection and at the same time prevent former President Robert Kocharian from returning to power.

## U.S. National Security Adviser Jake Sullivan

### Continued from page 1

territories are irresponsible and also provocative,” said the State Department official, adding that demarcation issues should be resolved through negotiations and discussions.

State Department spokesman Ned Price called on the parties to show restraint, urging them to resolve differences only through diplomacy.

According to the Armenian government’s readout of Pashinyan’s call with Sullivan, President Joe Biden’s top adviser “considered unacceptable the movements carried out by Azerbaijani troops inside Armenia’s state borders” and said he will demand their withdrawal.

“Adviser Sullivan praised the restraint shown by the Armenian side in the current situation and its steps aimed at settling issues through diplomatic means,” said the statement.

For its part, Aliyev was reported to criticize Yerevan’s “disproportionate” reaction to the border incidents and “attempts to internationalize the issue.” He also welcomed Sullivan’s calls for Armenia and Azerbaijan to start talks on demarcating their border.

Pashinyan said on Monday that the border demarcation and delimitation must be carried out in a “trilateral format” involving Russia. He said this would be in line with Russian-brokered agreements that stopped last year’s war in Nagorno-Karabakh.



# Սրբուհի Տիւսաբ՝ Դոկտ. Լիսա Կիւլէսէրեանի Տեսանկիւնէն

ԱՆԻ ՄԱՐՍԵԼԵԱՆ

Սուգ ու ամպոտ երկնքի մէ-  
ջէնս սպրդող լոյսի շողի մը կը  
նմանի Դոկտ. Լիսա Կիւլէսէրեանի  
հետ սոյն հարցազրոյցս։ Երբ կը  
հանդիպիս սփիւռքի մէջ ապրած  
սերունդի մը ուր ձուլումն ու  
օտարանալու ուժեղ հոսանքը յա-  
ջողութիւն չէ գոած յաղթահա-  
րելու եւ ոչնչացնելու դէպի հայ-  
րենիք կամ ըջող եւ հայկական ինք-  
նութիւնը պահպանող արմատնե-  
րը, յատկապէս՝ այս տագնապալի  
օրերուն ուր հայ ազգը յուզող  
լուրերու տարափը կը յուսաւքէ  
եւ կը պղտորէ մեր հզօր ու  
ապահով Հայրենիք մը ունենալու  
երազային երազը։

Հիսա Կիւլէսէրեան զաւակն  
է Սեղա եւ Գէորգ Կիւլէսէրեաննե-  
րու որոնք զաղթած են ջարդէն  
ազատած հայորդիներու ապաս-  
տան ու վերապրումի կեղըոն Հա-  
լէպ քաղաքէն դէպի Միացեալ նա-  
հանգներ։ Ամերիկա ապրած ու  
հասակ առած Լիսայի հոգուցն մէջ  
աճող ու սերմանող հայրենասի-  
րութիւնը շուտով նկատած են իր  
հայ եւ օտար ուսուցիչները։

Հիսալի կենսագրականին ծա-  
նօթանալու հարցին այսպէս կը  
պատասխանէ ինքը Լիսա Կիւլէ-  
սէրեանը:


-Նախնական եւ երկրորդական ուսումնամաս ստացած եմ Հոս Անձլըսի Սահակ-Մեսրոպ Հայկական Վարժարանին: Աւարտեցի Սան Տիլէկօլի UCSD Համալսարանին, մասնագիտանալով՝ Անլիքներէն Լեզուի եւ Գրականութեան ճիշտերուն մէջ: Դոկտորական տիտղոսս ստացաց Թէքսաս նահանգի University of Texas at Austinին: Հայերէն լեզուի սէրս ակնյայտ էր ի հետեւանք ընտանիքին հայերէն խօսելու պարտադրանքին, հետեւողութեան եւ հայեցի դաստիրակութեան:



Զիս կը յուզէր նոր սերունդի  
օտարամոլութիւնը ու հայերէն լեզ-  
ուի հանդէպ ունեցած անհետաքրք-  
րութիւնը։ Հետեւաբար, որոշեցի  
կամ աւոր հայերէն լեզուն դասա-  
ւանդել թեքսախի հայորդիներուն՝  
անոնց մէջ առթնցնելով մայրենի  
լեզուի մէրը, ծանօթացնելով զա-  
նոնք հայկական գրականական զան-  
ձերուն, բանաստեղծներուն, երաժշ-  
տագէտներուն, արուեստին, ար-  
ուեստագէտներուն եւ փառաւոր  
պատմութեան։ Այժմ դասախօս եմ  
Հարվըրտ Համալպարանի մէջ, ուր  
կը դասաւանդեմ հայերէն եւ անդ-  
երէն լեզուները գուզահեռ։

Ա.Ս - Որպես հայերէն լեզուի դասաւանդ ո՞քանով կը գնահատես Միացեալ Նահանգներու մէջ ապրող նորիհա այս սերունդի հետաքրքրութիւնը հայերէն լեզուի հանդէա:

**ԼԿ-ԴԺԵԱԽՄԱՔԲԱՐ,** հոսանքը  
շատ զօրաւոր է, սակայն, բարե-  
բախտաբար անյուսադրելի չէ,  
որովհետեւ նոր մերունդին մէջ կայ  
հետաքրքրութիւն մը մէր պատ-  
մութեան տիսուր իրադարձու-  
թիւններուն մասին, պայքար մը  
հայկական ինքնութեան արմատ-



SRPUHI DUSSAP

Ներուն որոնման ու կառչելու, առաւել 1915-ի պատահած անարդարութեան ու իրաւունքներու պաշտպանման հարցով, առաւելաբար՝ վերջերս կայացած եւ Հայժողովուրդը յուսահատութեան մատնած Արքախեան Բ. Պատերազմին, կարծես մեր նահատակներու ձայնը կ'արձագանդէ ու լսելի կը դառնայ անոնց հոգիներու որպէսզի վերագտնեն դէպի հայրենիք ու դէպի հայկական դրօշը տանող ուղղին: Երազս է որպէս դասախոս, եւ աւելին՝ որ պէս հայդաստիրակ իմ նկատելի դերս ունենալու այս սրբազն առաքելութիւնը մէջ:

Ա.Ս - Միքուհի Տիւսարի «Մայտա» վեպը Անգլերէնի՝ թարգմանելու գործին եղաք օժանդակ եւ վերահսկիչ, ՞ ի՞րանով կը գնահատէք այս թարգմանութեան լիարժեք:

Լ.Կ-Մըրբուհի Տիւսաբի «Մայտա» վէպը մեծ հետաքրքրութիւն արթնցուցած էր հայ եւ օտար գրանակագիտներու մօտ, որովհետեւ առաջին հայերէն գիրքն էր, որ կը պաշտպանէր իգական սեռի իրաւունքները՝ 1883 թուականին Արեւելքի մէջ: Հայ Միջազգային Կանանց Միութեան (AIWA) անդամներու համագործակցթութեամբ կարողացանք թարգմաննել «Մայտա» վէպը անգլերէն լեզուի, բնականաբար՝ պահպանելով Տիւսաբեան ոճը:

Ա.Ս- Տիւսար իր այս վեպին  
մեջ կ'ըսէ (Երբ հաւասարութիւնը  
տիրե երկու սեռի մեջ, այն ժամանակ  
շղթաները կը շախցախուին, սուտը  
կը դադրի եւ ընկերութիւնը կը շահի  
հաւասարակշռութեան մեջ ինչ որ  
կը կորսնցնէ անասնական ոյժերու  
անհաւասարութեան մեջ: Ինչպէս կը  
բացատրէ Տիւսարի այս տեսակե-  
տո:

**Լ.Կ-Սրբուհի Տիւսաբ հեռա-  
տես էր եւ շրջահայեաց, որովհետեւ  
ներթափանցած էր օտար մշա-  
կոյթներու մէջ: Անոր երեք վէպե-  
րը, իրենց խորհուրդներով եւ վեր-  
լուծումներով կը կամըշեն այսօր-  
ուայ իրադարձութիւններուն հետ  
կիներու իրաւունքներու պաշտ-  
պանութեան առընչութեամբ, թէ-**

**Կուգ օէկ ու կէս դար ետք:**  
Ա.Ս.-Սիրուհի Տիւսարի Երկու  
սեռերու միջեւ հաւասարութեան կան-  
չը եւ կոչը 1883-ի տպագրուած այս  
գիրքի մէջ եւ իր բոլոր գրականու-  
թեան մէջ ակնյայտ է: Զեր կարծիքով  
ի՞նչի հետեւանք էր այս պոռեկումը:

ԼԿ-ՄՐՅՈՒՀԻ ՏԻՒՍԱԲԻ մայրը  
եղած է կարող եւ գորաւոր անձնա-  
ւորութեան տէր, ժառանգելով  
Մրբուհիի սոց յատկանիշները,  
որուն հետեւանքով Մրբուհի Տիւ-  
սաբ եղած է հայ զրականութեան  
առաջին կին զրագիտուհին իրա-  
ւագուրկ անձերու պոռթկացող  
ձայնն ու պաշտպանը:

Ա.Ս-Վերջինքաղաքական իրադարձություններուն եւ Արցախեան այս պատերազմին հ՞նչ էր ծեր դերը որպես հայերէն լեզուի դասախու:

Լ.Կ-Արցախեան պատերազմը վերանորոգեց հայ ազգի վիշտերը պատճութիւնը կը կրկներ ինք-զինք, Հայստանն ու Արցախը կրկին՝ ապրելու եւ մեռնելու պայ-քար ապրեցաւ՝ խուճապի մատնե-լով սփիւռքահայութիւնը ու հա-մայն աշխարհը, նոյն էր վիճակը Պոսթնի մէջ եւ Հարվերտի մէջ։ Հարվերտ Համալսարանի համար զրոյցներ կազմակերպեցինք Ար-ցախեան հարցը ծանօթացնելու Հարվերտի օտար եւ հայ ուսանող-ներուն եւ դասախոսներուն։ Ներ-կայ գոնուեցան յայտնի դէմքեր եւ դեսպաններ։ Նաեւ Անգլերէն լե-զուով յօդուած մը հրատարակեցի Արցախի հարցին մասին Նիւ Եոր-քի Քոլոմբիա (Columbia University) Համալսարանի համար եւ այլ ու այլ աշխատանքներ որոնք վստահ եմ իրինց ազդեցութիւնն ու դերը պիտի ունենան Հայ ժողո-վուրդի արդարադատութեան պա-հանջորին։


Նաև չեմ:  
Սրբուհի Տիւսաբի խօսքե-  
րով աւարտեցի հարցազրոյցը դոկտ.  
Լիսա Կիւլէսերանի հետ մաղթե-  
լով իրեն նորանոր յաշգողութիւն-  
նէու ու անհսամիան մեռէւք:

սեր ու ասրագոս զերսլք։  
(Կինը շատ հակառակորդներ,  
թշնամիներ, զրպարտիչներ ունե-  
ցաւ, բայց ո՞վ արդեօք համար-  
ձակած է մօր սուրբ անունը  
սուսառածէւ)։

# Նոր Հրատարակութիւն «Կը Խօսին Նամակները» Ասատուր Կիւզելեան

Երեւանի մէջ վերջերս լոյս  
տեսաւ շահեկան գիրք մը, որ կը  
կոչուի «Կը խօսին նամակները»:  
«Մուղնի» հաստարակչութեան  
կողմէ գրասէրներու տրամադրութ-  
եան տակ դրուած է այս գիրքը,  
որու հեղինակն է Ասատուր  
Կիւզելեան: Յուշնամականիի մը  
ընոյթը ունի այս գիրքը, որ  
ձօնուած է սովետահայ գրողներու,  
արուեստագէտներու, գիտնա-  
կաններու, կրթական մշակներու,  
հասարակական կամ մշակութային  
հաստատութիւններու զեկավար-  
ներու: Այս վերջիններուն եւ  
հեղինակին միջեւ տեղի ունեցած  
նամակագրութիւնները կը բովան-  
դակէ գիրքը: Հայաստանեան  
ուղղագրութեամբ գրի առնուած է  
անոնց բացարձակ մեծամաս-  
նութիւնը, ինչ որ համապատ է:  
Դասական ուղղագրութեամբ  
գրուած նամակներուն բնագիրը  
պահպանուած է գիրքին մէջ:

պատաստած է գիրքը ոչ։  
Հրատարակիչները կ'ընդգծեն,  
որ Աստուր Կիւտելեանի այս գիրքը  
ինքնին արթէք մը կը համարուի եւ  
հրաշալի վաւերագրութիւն մը։  
Արդարեւ, նամակագիրները թէ՛  
համաշխարհացին եւ թէ հայ  
իրականութեան մէջ ճանաչում  
գտած եւ հեղինակութիւն վայելած



անհատներ են՝ գիտութեան,  
արուեստի եւ այլ ոլորտներէ ներս:  
Հեղինակը՝ Ասատուր Կիւզելեան  
նամակագրական սերտ կապ  
ունեցած է անոնց հետ եւ այսքան  
ժամանակ անց անոնց զիրքի մը  
ձեւաչափին մէջ ընթերցողին  
մատուցուիլը՝ հաւաքական  
վիշողութեան երանգ մը կը վերագրէ  
Ասատուր Կիւզելեանի նամակա-  
գրութիւններուն:

# ՎԱՐՉՈՒ ՍՐԱՇ

**1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104**


**(626) 797-7680**

## Արա Ահարոնեանի Ցաւալի Կորուստն Ու Մխիթարութիւնը Մեր Վերջին Խօսակցութիւնը

ԴՈԿՏ. ԶԱԻՆ Ա ՔՅՆՅ.  
ԱՐՁՈՒՄԱՍԵԱՆ

ՄԵԾ ԿՈՐՈՍՏՆ ՈՒ ՄԵԾ ԱՐԳԱՍԻՔԸ

Ցնցիչ եւ խորապէս վշտալի եղաւ բոլորիս համար իլրաս անակնկալ մահը սիրեցեալ Արա Ահարոնեանին: ՄԵԾ կորուստ Ամերիկահայ համանքին համար յատկապէս, եւ սակայն չմոռնանք եթէ կորուստը մեծ եղաւ, մեծ եղաւ նաեւ հանդուցեալին կեանքն ու թողած վաստակը, ընտանիք, համայնք, կուսակցութիւն եւ գրականութիւն: Եւ այդ երկուքին, կորուստին ու վաստակին միջեւ կը գտնենք իսկական կշիռն ու միիթարութիւնը: Հայոցը եւ ազգային արժեքներով կոթուած կեանք մը իր բազմաբնոյթ երախտիքներով, գրական, ազգային եւ կուսակցական, որոնց ամբողջութիւնը իր ցաւալի մահուած երեք կորուստ մը չեղաւ, ինչպէս եղաւ իր մահաբեր գոյժը, այլ եղաւ ազգային, հասարակական, Հայ եկեղեցւոյ հանդէպ իր ցուցաբերած անկեղծ սիրով պատկառելի եւ մնայուն հանդիսարան մը, եւ բոլորն ի մի, չյամեցող միթարանք իր բարեհամբաւ ընտանիքին ու համանքին համար:




մը ետք հեռաձայնեց ըսելով որ յաւելեալ տեղեկութիւններ չկար նկարին վերաբերմամբ:

Արա Ահարոնեան, մի քիչ կամականքով, զարմացաւ երեք ըսի թէ որոշ տուեալներու հիմամբ խմբանկարը մեծ հաւանականութեամբ կիլիկիոյ Ատանայի ՌԱԿ-ի 1920 թուականի մասնաճիւղը կը ներկայացնէր, քանի որ քսանի մօտ կուսակցականներէն երկուքը կրցած էի ճանչնալ ու անոնցմով վայրն ու թուականը ճշդել, մին յետազային Գահիրէի Գալուստեան Ազգային Վարժարանի հայոց պատմութեան մեր ուսուցիչը Լեւոն Աճեմեանը, եւ միւսը, ամենէն երիտասարդը, հայր Եղիա Արզումանեան:

Ես ինքս ալ զարմացած էի հօրս նկարը տեսնելով, եւ սակայն երեք տողոց գաղթականութեան օրերուն կիլիկիա տարի մը մնացած ըլլալը կը պատմէր մօրը եւ երկու անչափահաս քոյրերուն հետ միասին, կ'ըսէր նաեւ ՌԱԿ-ին անդամագրուած ըլլալը, ցոյց տալով փոքրիկ անդամատերը՝ ստորագրուած նոյնինքն Լեւոն Աճեմեանի կողմէ թուականով եւ վայրով որ ցարդ ի պահ կը մնայ եղօրս Յարութիւնին մօտ: Վատահաբար կրնամ ըսել որ խմբանկարին երրորդ շարքի ձախէն առաջինը Լեւոն Աճեմեանն էր, իսկ առջեւը գետին նատած երկու երիտասարդներուն աջին՝ հայրս: Արա Ահարոնեանին կը մնար զարմանալ եւ յուսալ որ օր մը մնացեալ ընկերներուն ինքնութիւնները եւս կը յայտնուէին:

Մեր այս վերջին խօսակցութենէն յայտնի կը դառնար ՌԱԿ-ի մօտաւոր անցեալի պատմութենէն նշանակելի դրուագ մը, այս անգամ կիլիկիոյ Ատանա քաղաքին մէջ, զաղթական կիլիկիյինէրու ժերամութը մէկ տեղուած կը տեսմէի լիշեալ խմբանկարը: Ահարոնեան չէր ճշդած նկարին թուականն ու ընկերներէն մէկուն կամ միւսին անունը, շատ հաւանաբար զայն գտած էր այդպէս իրեւ սոսկ հարիւրամեայ պատմական նկար որուն հրատարակութիւնը մեծ բարեբախտութիւն մը կը համար մեր մեր մօտաւոր անցեալի յետեղեւնեան պատմութեան համար: Հետո կը յարակած նկարին ինքնութիւնը:

## Արեւմտեան Թեմի Հոգեւորականաց Ընդհանուր Ժողով 5 Մայիսի, 2021



Մայիսի 5-ին Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Արմէն Համբարձուած տեղի ունեցաւ թեմի Հոգեւորականաց Ընդհանուր ժողովը, նախագահութեամբ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտիկեանի եւ մասնակցութեամբ երեք տամանեակ հոգեւոր հայրերի: Ժողովին կը բացակային հանգատեան կոչուած եկեղեցականներ: Ժողովի ատենապեսն էր Հոգէ. Սակայն մասնակցութեամբ երեք տամանեակ հոգեւոր հայրերի: Ժողովին կը պատմած էր Առաջնորդ Սիրեազնը նաեւ իր գնահատանքի հոսքն ասաց Առաջնորդարանի պաշտօնէութեանը՝ Յարութ Սրկ. Մարգարեանի գլխաւոր թուակութեամբ:

Ժողովը բացուեց հոգեւոր արարողութեամբ, որից յետոյ, մինչ Առաջնորդ Սրբազնի գեկոյցը,

Մաշտոց Զոպանեանը ներկայացրեց օրուայ Աւետարանական ընթերցուածքի խորհուրդը՝ խօսելով թղենու առակի մասին, եւ վերջում յղեց. «Թող այս հաւաքը իմաստնութեամբ ընթանայ՝ լեցուն պտուղներով»: Խօսք առաջ Ատենապետ

քերով հանգանակուել է բազմամիլիոն աջակցութիւն, որոնք այսօր էլ շարունակում են, «Եւ դապատիւ է բերում մեր թեմին ու հոգեւորականաց, որոնց քարոզչական կոչերով հարաւոր եղաւ հասնել նման արդիւնքի», ասաց Յովնան Սրբազնը եւ յոյ յայտնեց, որ անհանդուրդողութեան ոգին կը վերանայ եւ Հայաստանը շուտով կ'անցնի ստեղծագործ աշխատանքի, քանզի այս յապահանգամբ արդարացնի հոսքն ասաց Առաջնորդ Սիրեազնը նաեւ իր գնահատանքի հոսքն ասաց Առաջնորդարանի պաշտօնէութեանը՝ Յարութ Սրկ. Մարգարեանի գլխաւոր թուակութեամբ:

Ժողովի ժամանակ արձարձուեցին բազմաբնոյթ հարցեր, որ վերաբերում են հիմնական մի քանի թեմաների:

Առաջնորդարանի բաժիններ: Ժողովի ընթացքին Առաջնորդարանի աշխատանքները ներկայացրեց Առաջնորդարանի անօրէն Յարութ Սրկ. Մարգարեանը: Նա մանրամասնեց ապահովութեան հարցերը՝ դրանց մանրակիւն իրաւութեամբ:



Հայր Սասունը, եւ խօսեց յատկապես 2020 թ. բերած պատուհանների, այդ թուում՝ մեր եկեղեցու կորուստների մասին: «44 օրերին պատերազմող մեր ժողովուրդին աջակցելու թեմի քայլերը ցոյց տուեցին, որ Արեւմտեան թեմը Յովնան Սրբազնի առաջնորդութեամբ իսկապէս հայրենիքի հետ կապուած եւ նրա ցաւով ապրող հաստատութիւնն է», ընդգծեց Հայր Սասունը:

Յաջորդիւ իր Զեկոյցը ներկայացրեց Առաջնորդ Սրբազնը՝ յատկապէս կանգ առնելով հայրենիքի աջակցութեան ծրագրերի վրայց: Համավարակի, Արցախեան ազատամարտի եւ այլ ծրագրերի համար միայն թեմի եւ ծուխերի, առաջնորդին հոգեւորականների ջան-

կանացման վրայ հրաւիրելով ներկաների ուշադրութիւնը, առաջարկեց առաւել սերտացնել ծուխերի ու Առաջնորդարանի միջեւ կապը: Մերին բաժնի պատասխանատուններ կապի կամաց աշխատանքները ներկայացրեց Առաջնորդարանի անօրէն Յարութ Սրկ. Մարգարեանը և Սերգեյ Առուստամեանը խօսեցին լրատու նիւթերի եւ դրանցում ծուխերի ծրագրերը հարցերի մասին: Մանակիցները ցանկութիւն լայնորէն արտացոլելու հարցերի մասին: Մանակիցները ցանկութիւն լայնորէն արտացոլելու հարցերի մասին: Հայաստանի բաժնի պատասխանատունների ծուխերի առաջարկեց առաւել հաստատութիւնն է», ընդգծեց Հայր Սասունը:

Հոգեւոր կրթական ծրագրեր: Արեւմտեան թեմի հոգեւորականի բաժնի կոչերու կրթական ծրագրերը առաջարկեց առաւել հաստատութիւնն է, ընդգծեց Հայր Սասունը:

Հոգեւոր-կրթական ծրագրեր: Արեւմտեան թեմի հոգեւոր-կրթական լայն առաքելութեանը ծողովին անդրադարձ եղաւ տարբեր առաջնորդին հաստատութիւնն է, ընդգծեց Հայր Սասունը:

## Դարսանիք Զանգեզուրի Շուշնուխի Գիւղի Բանաւանում

«Եւ պատմութիւնը պատմելով է, որ անհատը, ինաւ պատմողը, կը ստեղծէ եւ կը վերստեղծէ իր ինքնութիւնը»

Սիւզան Ուիթիկ Ալպերը



### ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Շուշնուխի Գիւղի «Փայտաձակման Գործարանի» ճանապարհին Քարահունչ գիւղն է: Քարահունչ, Հայաստանում համբաւաւոր Քարահունչի թութիւնի օղի, նրա մէկ բաժակը բաւական է մարդու միտքը ալեկոծուէլ, փոթորիկ ցանէր սրտի արեան հնածանում, նրա մտքի ենթագիտակցութեան ծալքերին քաջութեան կորով յորդէր: Աշուն էր, գեղին շապիկ էին հագել հսկայ թթենիները, նրա սիրուն տերեւները քամու օրօրից ընկնում հողին: Վաղ ամռանը, Ցունիսի սկզբներին, թութիւն էր հասունանում, ծառերի ոստերին շարանշարան ճերմակ թութի, գիւղի շների ընտանիքների ամէն դուանը թթենի կար, խնճուք էր թութի թափ տալը, փոքրերի, մեծերի տօնական հրճուանքն էր այն: Փոքրեր, մեծեր մատներով, ափերով ճաշակում մայր բնութեան առաջին հասունացած պարզում, բնութիւնը շների շներին շապիկ էին հագել հսկայ թթենիները, նրա սիրուն տերեւները քամու օրօրից ընկնում հողին: Վաղ ամռանը, Ցունիսի սկզբներին, թութիւն էր հասունանում, ծառերի ոստերին շարանշարան ճերմակ թութի, գիւղի շների ընտանիքների ամէն դուանը թթենի կար, խնճուք էր թութի թափ տալը, փոքրերի, մեծերի տօնական հրճուանքն էր այն: Փոքրեր, մեծեր մատներով, ափերով ճաշակում մայր բնութեան առաջին հասունացած պարզում, բնութիւնը շների շներին շապիկ էին հագել հսկայ թթենիները, նրա սիրուն տերեւները քամու օրօրից ընկներում, սրտերի արեան ծովակներում Արմարատի գործարան, Ճեղքնական Կապորալ Լազիսեան Արմենակի ութ հոգին կեցութեան առաջին «բոյն»-ն էր, վեց-եօթ տարիներ խաղաղութեամբ ապրել այնտեղ, մանչերը մեծացել, «Նոր Տարի» տօնախմբել, հարսանիք արել: Մեր լեռնական մարդկանց հոգիներում, սրտերի արեան ծովակներում Արմարատի ճերմակ գագաթի նման Շուշնուխի բանաւանի յուշերն են, պարտիմ պատմել այն, պատմել բանաւանի կեանքի հետքը, աշխարհին պատմել նրա մարդկանց լուշը, գուցի ապագայի մի պատմողին կը հետաքրքրէր բանաւանի այդ արի մարդկանց պատումները: Հատանել էին հարիւր տարիների հաստաբուն թոփի ծառերը, արեւել ճառագայթները հասել հողին, ե՞րբ գետին ընկած նրանց սերմերը ծածակ համար նաև առաջաւան տարել: Մորի, կարմրուկ փոքրիկ հատիկներ, համը արեւային, հոտը փրափին ծաղիկ, ասում էին այն ճաշակողը «Տղարաց քարեր», 7500 տարիների շունչից մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Բորիս Հերոնի, առաջնորդ «Խատիսութիւնների» կանոնը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու նրա կապը այլ ծոլորակների ու արտերկրացին այցելուների հետ: Տարբեր աստղագէտներ էլ այն համարել էին հնագոյն աստղադիտարան, տիեզերքի անհունների ուրիշ երկրների մարդկանց ժամանակացում: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Բորիս Հերոնի, առաջնորդ «Խատիսութիւնների» կանոնը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոննա: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Դատարանը այսուհետ առաջաւատել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու արտերկրացին այցելուների ուղղութիւնը մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 տոնն



# Այսօր Լուծում Է Արցախի, Հայաստանի Ապագայի Հարցը

## Ծարունակուած էջ 6-էն

թէ «մենք կարող էինք դիմաղրել, սոր յաջողութիւնների հասնել, ոչ մի թիզ հող, ոչ մի զիջում, մենք ի վիճակի ենք Արցախի սահման-ները պաշտպանել, նոր պատե-րազմ, նոր տարածքներ», որ վեր-ջին 20 տարուայ ընթացքում արմատաւորուել էր ժողովրդի մէջ, պարտուեց: Այդ պարտուած գաղա-փարի կրողներն են ե՛ւ նախկին իշխանութիւնները, ե՛ւ, դժբախ-տաբար, այսօրուայ իշխանութիւն-ները: Ուղղակի հիմա, այդ պատ-րանքի շղարշը պատուելուց յե-տոյ, երբ իրականութեանը դէմ յանդիման ենք, պարզ է՝ թէ մեր հասրաւորութիւնների եւ թէ կա-րողութիւնների սահմանը եւ բոլո-րը հասկանում են ինչ վիճակի մէջ ենք յայտնուել: Դրանից է բխում Սփիւռքի վերաբերմունքը: Այս-տեղ, դժբախտաբար, նկատի չի առնւում մի գործօն, այն, որ Արցախի պարտութիւնը կամ պա-տերազմն ընդհանուր պատկերի միայն մի մասն է, իսկ երկրորդ մասը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է, թէ ինչու տեղի ունեցաւ յեղափոխութիւնը: Պարզ է, որ այդ երկուան իրարից զանա-զանելու անհրաժեշտութիւն կայ, ինչը Սփիւռքում աւելի հեշտ է անել, որովհետեւ նաեւ հեռու ենք այդտեղի թէժ իրավիճակից: Դրա-նից հետեւութիւններ են արւում, թէ ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում՝ յաւէրժական թշնամակա՞ն յարաբերութիւններ ունեցող հարեւանների հետ, Ռու-սաստանի ուժի աջակցութեանը ապաւինո՞ղ, թէ՞ սկսելու ենք հար-ցերին մօտենալ բոլորովին այլ տեսանկիւնից, այսինքն՝ ունենալ կանխատեսելի, կարգաւորուած յա-րաբերութիւններ ե՛ւ թուրքիայի ե՛ւ Ատրպէյճանի հետ: Պարզ է, որ դժուար է հիմա դա պատկերացնե-լը, բայց, ուղենք թէ չուղենք, դա պիտի անենք, որովհետեւ դրանից է կախուած երկրի ինքնիշխանու-թիւն ունենալու հասրաւորութիւնը: Եթէ մենք չկարողանանք ստեղծել այդ յարաբերութիւնները, չսկսենք այդ գործընթացը, ուրեմն յաւէրժ մնալու ենք այս իրավիճակի մէջ: Պարզ է՝ դաշնակիցն իր շահերն ունի: Երբ մեր շահերը համընկնում են, շատ լաւ է, բայց երբ շահերը չեն համընկնում, շատ վատ է լինում, ինչին մենք ականատես ենք եղել պատմութեան մէջ եւ ականատես ենք այս անգամ:

-Պարոն Սարաֆեան, Դուք դեռ  
մէկ տարի առաջ հարցազրոյցներից  
մէկում համախմբնան կոչ էիք անում,  
բայց պատերազմն աւելի խորացրեց  
ջրաժանը, հասարակութիւնն էլ աւելի  
է բեւեռացել: Ինչպէս է այս խնդրի  
լուծումը տեսնում, Սփիլոքի ներուժը  
ինչպէս կարող է օգտագործուել,  
զանգուածային հայրենադարձու-  
թիւն հնարաւո՞ր է: Դա կը փոխէ՞ր

ମର୍ବନ୍ଦିଲୁହିତର, ହିଙ୍ଗାକୁ, ଓରିଣାକୁ, ଉହିହ-  
ଅହାଜେରି, ରେକ୍ଷନ୍ଟିକ୍ ତେ, ପାରିତାଧରୀତାରେ  
ହାଜିରେନାଥାରାଧାରୀ ଅଜୁଟେଟ ଫିକ୍ନେବୁ  
ମର୍ବନ୍ଦିଲୁହିତ ଫିକ୍ସେ:

- Նախ՝ մենք միշտ համոզ-  
ուած ենք եղել, որ մեր ցանկու-  
թիւններն ու իդձերը իրականու-  
թեան ենք վերածելու, բայց եր-  
բեմն գերապնահատում է կամ  
վերնազրացին բառերի մէջ է մնում  
Սփիւռքի ներուժը, Հայաստան-  
սփիւռք յարաբերութիւնները,  
օժանդակութեան խնդիրը, կամ  
Սփիւռքի մասնակցութիւնը հայ-  
րենիքի զարդացմանը եւ բարդա-  
ւաճմանը: Ինչո՞ւ եմ դա ասում:  
Որպէսզի հայրենադարձութիւնն  
իրական լինի, բնական է, որեւէ  
մէկն իր հանգիստ կեանքը թողած  
չի գնալու եւ աւելի վատ ու  
անսապահով պայմաններում ապրե-  
լու: Սա չի լինելու: Եթէ մենք  
վերցնենք իսրայէլի օրինակը, այս-  
տեղ մի քանի գործօններ կան: Առաջինը՝ հայրենիքի պահպան-  
ման կամ հզօրացման գործօնը, որի  
պատճառով հայրենադարձութիւնը  
տեղի է ունենում: Երկրորդը՝ կեան-  
քը շատ աւելի բարեկեցիկ է  
այնտեղ, օրինակ, երբ Ռուսաստա-  
նից հսկայական արտագաղթ եղաւ  
դէպի իսրայէլ, այդ մարդիկ շատ  
աւելի լաւ պայմաններում սկսեցին  
ապրել: Հայաստանի դէպօւմ 2  
շատ կարեւոր գործօն կայ: Առաջի-  
նը՝ համերաշխութեան մթնոլորտ  
պէտք է լինի: Այսինքն, նոյեմբերի  
վերջին արուած մեր՝ պետականու-  
թեան շուրջ համախմբուելու կոչն  
այդ ելակէտն ունէր, որ պէտք է  
զանազանել պետականութիւնն իշ-  
խանութիւններից, կուսակցութիւն-  
ներից եւ ամէն ինչից: Պէտք է լինի  
Հայաստանի ազգացին տեսլական  
եւ կարող են լինել քաղաքական  
տարբերութիւններ: Առանց այդ  
գաղափարի ես չեմ տեսնում ներ-  
գաղթի հաւանականութիւն: Ան-  
շուշտ, ներգաղթը կը նշանակի  
նաեւ մտաւորական ներուժի ներ-  
հոսք, դրատում ձեռք բերուած հսկա-  
յական, բազմաթիւ տասնեակ տա-  
րիների շատ մասնագէտների փորձ,  
որը կարելի կը լինի օգտագործել  
Հայաստանի զարգացման համար: Դա  
իսկապէս շատ բան կը փոխի  
բոլոր որրատներում, ոչ միայն քա-  
ղաքական առումով: Բայց դա անե-  
լու համար, առաջին հերթին,  
սփիւռքահայը պէտք է կարողանայ  
հասկանալ, որ չի ընկնելու վատ  
իրավիճակի մէջ, իսկ դրա ամենա-  
կարեւոր ցուցանիշը յարաբերու-  
թիւններն են եւ Հայաստանի ներ-  
քաղաքական մթնոլորտը: Այսպիսի  
մթնոլորտում, ինչպիսին այսօր  
մենք ունենք, ի հարկէ, պատկե-  
րացնել չենք կարող, որ որեւէ մէկը  
կցանկանաց նման քայլի դիմել,  
եթէ դա պարտադրուած չի անում,  
ինչպէս սիրիահայերի պարագա-  
յում պատերազմի պատճառով էր:

# ԳԱՅԻԱՆՔ ԽԱԶԱՏՐԵԱՆ ՄԱՐԻԱՄ ԱՍԱՏՐԵԱՆ

Եզրակացութեան մէջ Յովնան  
Սրբազն քաջառողջութիւն եւ եր-  
կար կեանք ու յարատենութիւն  
մաղթեց Ռիչըրս Մուշեանին:

Գեղարուեատական բաժնին իր  
մասնակցութիւնը բերաւ շնորհալի  
երգչուհի՝ Անահիտ Ներսիսեան,  
դաշնամբուրի ընկերակցութեամբ՝  
Արմինէ Ղազարեանի:

## Φηράνιασ्य Φηράνελρ Ζήμαροιθήιν Ε

## Ծարունակուած էջ 7-ին

Գործակցելու ջանքերուն։ Մարդ կը  
տարուի հարց տալու, թէ ի՞նչ  
ախորժակ է սա, որ հիները կը մղի  
վերադառնալու քաղաքական բեմ՝  
փոխանակ հանգստեան աթոռին մէջ  
իրենց կատարած ախալներու լաթերու  
փաթթուելու։

Մայիս 10-ին տեղի ունեցած այս վերջին նիստին, երբ Ազգային ժողովը լուծուեցաւ կամ «իրաւոնքի ուժով» դադրեցաւ գործելէ պատգամաւորներէն մէկը ի պատասխան ընդդիմադիրներուն մեղադրանքին, թէ «ի՞նչ լաւ բան կատարեց յեղափոխական այս իշխանութիւնը», հետաքրքրական օրինակ տալով՝ իր ելոյթին մէջ ժողովուրդը նմանցուց հիւանդի մը որ տարիներու երկայնքին բժիշկներու կողմէ սխալ բուժումի ենթարկուած էր եւ վերջապէս գտաւ իր հիւանդութեան ճիշդ ախտաձանաշխատ կատարող բժիշկը։ Ան ըստու, որ նոր բժիշկը ժամանակի կը կարօտէլ հիւանդին վատթարացած հիւանդութիւնը բժշկելու համար են պատերազմը եկաւ խանգարելու աշու բուժումին դրական ընթացքը...

Հայաստան բախտաւորութիւնը ունեցած էր 2018-ի մայիսեան յեղափոխութեամբ ունենալու իր բժիշկը, եւ մաֆիատիպ իշխանութեան հեռացումով՝ վերջ գտան վարակիչ հիւանդութիւնները են երկիրը գտած էր իր ամքումի դեղագերը։ Այնինչ որ պատահեցած Հայաստանի մէջ 2018-ի մայիսին կիբանանի անզօր ժողովուրդը կը փորձէ կատարել հոկտեմբեր 2019-էնի ի վեր՝ ձերբազատուելու համար Հայաստանի նախկին կաշառակեր ու «թալանջի» անձերու նմաններէն որոնք իրենց գողոնը երկրէն դուրս հանելով՝ այդ երկիրը այսօր հասցուցին սնանկացումի աստիճանին, բան մը, որ կրնար պատահի

# Ո՞Վ է Թրքական ժողովրդավարութեան թշնամին

Ծարունակուած էջ 7-էջ

Սիւ կողմէ, զինուորականները երբեք չցաջողեցան «Ճեւի բերելու» էրտողանը: Ի տարբերութիւն իր նախորդներէն ոմանց, երբ բանակը կը սպառնար անուղղակի վերահսկողութիւն հաստատել քաղաքական կեանքին վրայ, էրտողան կը մերժէր ենթարկութիւն սպառնալիքներուն, օրինակ 2007ին, հակառակ զինեալ ուժերու ընդդիմութեան, ան առաջարկեց եւ պարտադրեց արտաքին գործոց նախարար Ապտալլա Կիւլի նախագահընտրութիւնը: Եւ 2016ի յեղաշրջման փորձէն ասդին, էրտողան յատակ դարձուցած է, որ ինքուղղակիօրէն պիտի վերահսկէ զինեալ ուժերը: Քանի մը օրուան մէջ, ան 100 զօրավար եւ աւելի քան 1500 սաաւ մտարէր բանակին:

1500 սպայ վտարեց բանակէն:  
Հնդհանուր առմամբ, յեղաշրջ-  
ման ձախող փորձին հակազդեցու-  
թեան տարրողութիւնը երեք չէր  
նախատեսուած: Աւելի քան 16 հա-  
զար հոգի ձերբակալուեցան եւ առն-  
ուազն 60.000 պաշտօնեաներ գործէ  
արձակուեցան: Սակայն ակնկալելի  
էր նման քառ իրատուանէն, որուն

**Հայաստանի մէջ, եթէ յեղա-  
փոխութիւնը չաշզողէր:**

Հիմա որ Ազգային ժողովի  
արտահերթ ընտրութիւնները  
ճշգուած են յունիս 20-ին եւ  
իշխանութիւնը փոխան-ցուած է  
ժողովուրդին, ինչպէս միշտ կ'ուղեն  
ըսել «իմքայլական» գործընկերները  
Փաշինեանի, այլ ժողովուրդին կը  
մնայ ընտրելիր ներկայացուցիչները,  
որպէսզի կազմուի նոր իշխանութիւնը։ Հակառակ կողմերու վրայ  
ամուր կանգնած են 20 տարուան  
իշխանական փորձուածները եւ  
վերջին 3 տարուան իշխանական  
փորձուածները։ Առաջինները  
ժողովուրդին մեծամասնութեան  
կողմէ մերժելի դարձան եւ  
վերջիններն ալ թշնամիի հարուածով  
գործելու անկարողութեան առջեւ  
դրուեցան։ Արաբական առածը կ'ըսէ.  
«Ան, որ կը փորձէ փորձուածը,  
ուղեղի խանգարուած կ'ըլլայ» (Եալի  
պիտարքէպ ըլ-մըրժարրապ, պիքուն  
աքլու մըխարրապ), որ հայերէնով  
կարելի է թարգմանել որպէս  
«փորձուածը փորձելը իմարութիւն  
է»։

Փաշինեանի «ինսթիթութիւնալիգմ»-ի (Հիմնարկապահութեան) հիմքերը ամրացնելու ծառայող իշխանութիւնը, որ երեք տարուան ընթացքին որեւէ «սկանտալալին» արարքով կամ սեփականաշնորհալին գործով կարելի չեղաւ մեղադրել (ինչպէս մեղադրած էին նախկին երեք նախագահներու վարչակարգերը), արժանի է վերընտրութեան: Ըսինք, թէ փորձուածը փորձելը լիմարութիւն է՝ նկատի ունենալով Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի իշխանութեանց վնասաներ անցեալը, որոնց «պետականագործութեան» հետեւանքով քաւութեան նոխազ դարձաւ Փաշինեանի բարենորոգումներով լեցուն այս իշխանութիւնը:

իշխանատենչութիւնը, ըստ շատերուն, ասհման չունի եւ կրնայ հասնիլ մինչեւ «կայսերական նախագահութիւն» հաստատելու աստիճանին:

Կը մնայ սպասել, որ արդեօք  
թրքական բանակը որքա՞ն պիտի  
կարենայ համբերել էրտողանի իշ-  
խանատենչական նկրտումներուն,  
երկրի մը մէջ, ուր զինուորական-  
ները միշտ պատրաստ եղած են  
իրենց մենատիրական թաթը եր-  
կարելու, երբ իբրեւ «թրքական  
ժողովրդավարութեան ինսամձակալ»  
վտանգուած եղած է անոնց քեմա-  
լական աւանդու:

Իբրեւ եզրակացութիւն, կ'ար-  
ժէ յիշեցնել, որ 20-րդ դարու  
երկրորդ կիսուն, 1960-ին, 1971-  
ին, 1980-ին եւ 1997-ին, թրքական  
բանակը չորս անգամ միջամտած է  
քաղաքական կեանքին մէջ: Անոնց  
առաջին երեքը ունեցած է արիւ-  
ն՝ կ'արժէ յիշեցնել:

**Նալի հետեւանք:**  
Պամութիւնը պիտի կրկնէ՝ ինք-  
զինք: Կ'արժէ սպասել մինչեւ 2023-  
ին նախատեսուած երեսփոխանա-  
կան ընտրութիւնները՝ որ նաեւ կը  
գուգաղիպի քեմալական թուրքիոյ  
հիմնադրութեան 100-ամեակին:

# ՑԱՒԿՑԱՆ

ՍՈՒՆԱ ՊԱՐԻԿԵԱՆ - ԷԼՔԱՏՈՒՄԻ մահուան տիսուր առկիթով Տէր եւ Տիկ. Վաչէ եւ Անի Պապիկեաններ իրենց խորազզաց ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ամուսնոյն՝ Էմիր Էլքատումին եւ զաւկին Ռաքիին:

Առ այդ \$200 կը նուիրեն «Մասիս» շաբաթաթերթին:

## Արա Ահարոնեանի Ցաւալի Կորուստը

## Ծարունակուած էջ 15-էն

## Մտաւորականն ու Վարչականը

Արա Ահարոննեան պարզ անձ-  
նաւորութիւն մըն էր, միշտ ժպտա-  
դէմ, արթուն եւ համարձակ իր  
խօսակցութեան ընթացքին, բա-  
ռամթերքը շատ հարուստ ու համո-  
զումներն ալ ճշգուած: Իր զոյգ  
առաքելութեանց մէջ մնաց հաւա-  
տարիմ ու բեղմնաւոր, թէ՛ որպէս  
մտաւորական ու արժէքաւոր գիր-  
քերու հեղինակ, եւ թէ՛ որպէս  
վարչական որուն միշտ կարեւոր  
պաշտօններ վերապահուած էին: Կը  
գործէր ժպիտը դէմքին, ո՛չ բողո-  
քի եւ ո՛չ ալ ձանձրոյթի ենթակայ: Իր  
պարտքը լիովին կատարեց ու  
անձահներու շարքին ինքզինք դա-  
սեց առանց նոյնիսկ ինք գիտնալու:  
Համեստութիւնն ու ծառայասի-  
րութիւնը, գաղափարի իսկական  
մարդը կը կերտէ, կը բարձրանաւ  
լուելեան, ու կը բարձրացնէ իր  
հետէ ուսուելու պահչաններ:

ՀԵՏԵԼՐԴՄԱՐԸ Բարձրագալայս:

ԱՀԱՐՈՆՆԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՎԱՍ-  
ՄԱԿՐ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԿՐ ՊԱՌՆԱՅ ՈՐ-  
ՔԱՆ ԱԹԵՆ ՈՐ ԱՆ ԿՐ ԲՈՎԱՆԴԱԿԵ  
ՎԱՍՊԱԿԱԼՈՐՆԵՐՈՒՆ ԿԵԱՆՔՆ ու ԳՈՐ-

Հանունը բարձրացայս:  
Ահարոնեանի գրական վաս-  
տակը գնահատելի կը դառնայ որ-  
քան ատեն որ ան կը բովանդակէ  
վաստակաւորներուն կեանքն ու գոր-  
իուն ու շամացակը աս լըսորչաւ:  
Տէրը լոցերու մէջ հանգչեցնէ իր  
հոգին և Սուրբ Հոգեց մխիթա-  
րութիւնը շնորհէ Ահարոնեան պատ-  
ուաբեր ընտանիքին:

Ժը իր «Երախտաւորներու Ուղիգով» գիրքին մէջ, որուն պատրաստութիւնը եղաւ յաւելեալ ներդրում մը աւելի ծաւալուն, յայտնի եւ ամբողջական հատորներով յայտնի, Վաչէ Սեմերճեանի եւ Յակոբ Վարդիկիանունի աշխատանքներուն: Ինքս հետաքրքրութեամբ կարդացեր եմ բոլորը որպէս մեր մօտաւոր անցեալի ապրող պատմութիւնը, պարզ ու հետաքրքրական, ջինջ արեւմտահաւաքներէնով որուն պաշտպան զինուորները եղան մեր երեք պատուարժան հեղինակները: Ունիմ նաեւ Ահարոննեանի վաւերագրական գրքովկը Արցախ-Ղարաբաղի մասին, թէ ի՞նչ եղած է հիմնական պատմութիւնը այդ նահանգին:

Իր այս ջինջ, մաքուր ու  
բովանդակալից վաստակով ան-  
կասկած Արա Ահարոնեան չի մեկ-  
նիր այլ միայն կը հեռանայ, մնա-  
լով իր սիրելիներուն, ընկերնե-  
րուն ու համայնքին հետ ընդմիշտ:  
Տէրը լոյսերու մէջ հանգեցնէ իր  
հոգին եւ Սուրբ Հոգուց միմիթա-  
րութիւնը շնորհէ Ահարոնեան պատ-  
ուաքեր ընտանիքին:

## ՎԱՐՁՈՒ ԲՆԱԿԱՐԱՍԵՐ

Eagle Rock-ի մեջ վարձու է 3 unit-անց security  
շենքի մեջ 2 սենեակ 1 բաղնիք բնակարան մը լաւ  
շրջանի մեջ: Ամբողջութեամբ վերանորոգուած,  
central AC/H, carpot: Section 8 ok:  
Յերածաւանել Սարահիմ՝ (626) 646-3660:

Փասատինայի մէջ վարձու է բնակարան մը  
2 սենեակ 1 բաղնիք:  
Հեռաձայնել Սառալին՝ (626) 646-3660:

## ՎԱՐՉՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՀՈԼԻԿՈՒՏՏԻ ՄԵԶ

Վարձու է 4 unit-անց security շենքի մեջ 3  
սենեակ 2.5 բաղնիք ունեցող Townhouse մը լաւ  
շրջանի մեջ: Ամբողջութեամբ վերանորոգուած,  
նոր բաղնիք, նոր լեմինեյթ, նոր կրանիտ, central  
AC/H, պատշգամ եւ Fireplace: Garage-ին մեջ  
կրնաք ձեր washer/dryer-ը տեղադրել:  
Section 8 OK

Հեռախոս | Այլ Սերիալներ՝ 213-448-4507:

ԳՈՐԾԱԴՈՐ Կ'ՈՒՅՉՈՒ

Փաստինայի անուշավաճառ Սարգիսը  
կարիքը ունի աշխատող օրիորդներու կամ  
տիկիններու խոհանոցի մէջ եւ դուրսը  
արեւորուի ար ու ծախի իամասը

Դետաքրքրություններէն կը խնդրուի հեռաձայնել  
Պրն. Վազգէնին (818) 966-5834  
1776 E. Washington Blvd. Pasadena, CA:

## Արեւմտեան Թեմի Հոգեւորականաց

### Ծարունակուած էջ 15-էն

առումներով: Մաշտոց Գոպանեանը  
ներկայացրեց Աստուածաշնչական  
սերտողութեան ծրագրերը՝ պատ-  
րաստակամութիւն յայտնելով ծու-  
խերին արամադրել խոսացուած դա-  
սընթացների նիւթեր: Հայկ Մա-  
դոյեանը խօսեց Քրիստոնէական  
դաստիարակութեան ծրագրերի մա-  
սին, որոնք ներառում են մասնա-  
ւորապէս դասընթացներ, ուխտագ-  
նացութիւններ, առանձնացումներ,  
ներկայում նաեւ՝ դասեր Սեւանի  
դպրեվանքի սաների համար: Ընդ-  
միջումից քնոոյ ծաւալուած քննար-  
կումների ընթացքում Տ. Վազգէն  
ՔՀՆՅ. Բոյաջեանը ներկայացրեց  
Շաբաթնօրեայ եւ Կիրակնօրեայ  
դպրոցների առաքելութեան բարե-  
լաւման հարցերը, որի վերաբեր-  
եալ անհրաժեշտ համարեց կազմա-  
կերպել Կիրակնօրեայ ուսուցիչնե-  
րի վարժանքներ նոր ծրագրին  
համապատասխան, նախապատրաս-  
տել հայ եկեղեցու քրիստոնէական  
նոր հրատարակութիւն՝ հաշուի առ-  
նելով տարիիքային առանձնայատ-  
կութիւնները: Քննարկուեց ամուա-  
նը մէկշաբաթեայ կրթական ծրա-  
գիր կազմակերպելու հարցը Նիւ-  
եռորքի Ա. Ներսէս ճեմարանի օրի-  
նակով, յաճախացնել հաւատաց-  
եալների ընկերային միջոցառում-  
ները՝ համեմուած հոգեւոր բովան-  
դակութեամբ, սարկաւագաց հա-  
ւաքներին պարբերաբար հաւիրել  
հոգեւոր հայրերին:

Տ. Վազգէն Քհնլ. Մովսիսեանը  
խօսեց Ապրիլի 23-24-ի արարողությունների եւ տեղ գտած որոշ անհարթությունները յնտապայում ուղղելու հարցերի մասին, ներկայացրեց նաև թեմի երիտասարդական ծրագրերը, այդ թւում՝ Եերունդների կամքը (Bridging Generation) եւ Սարկաւագաց խորհուրդը (առ ի տեղեկութիւն՝ Արեւմտեան թեմում ծառայում են գրեթէ 330 սարկաւագներ): Տէր Շնորհքը մատուցեց քարոզիչութեան առջև գործնական նկատառութեանը, հարցականների հնարաւոր հարցականներին պատասխանել կարողանալու համար:

Մարդասիրական ծրագրերը:  
Ինչպէս վերը արդէն նշել ենք՝  
յղում անելով Յովնան Արք. խօս-  
քին, համավարակի, Արցախեան  
պատամարտի եւ այլ ծրագրերի  
համար միայն թեմի եւ ծուխերի,  
առանձին հոգեւորականների ջան-  
քերով հանգանակուել է բազմա-  
միլիոն աշխացութիւն, որոնք այ-  
սօր էլ շարունակում են: Արեւմտ-  
եան թեմ՝ անցնող տարրում նախա-  
ձեռնած բազմաթիւ բարեգործա-  
կան ծրագրերն ու հանգանակու-  
թիւններն ներկայացրեց Ծրագրե-  
րի պատամիանատու Տիրան Աւագ-  
եանը: Դրանք առնչում են Ս. Է.  
Էջմիածնի Մայր Տաճարի վերանո-  
րոգութեանը, Բեյրութահայերին,  
համավարակին, Արցախեան պա-  
տերազմին (միայն վերջինի հա-  
մար՝ աւելի քան 3,2 միլիոն դո-

Հեր Ծանուցումները Վստահեցք  
**«Մասիս»**  
**Շաբաթաթերթին**

## «Արարատ» 6-րդ Անգամ Դարձաւ Հայաստանի Գաւաթակիր



Փութպոլի Հայաստանի գաւաթի խաղարկութեան եզրափակիչին մրցեցան «Ալաշկերտը» եւ «Արարատը»:

«Արմենիքնի» հաղորդումով՝ հանդիպման մեջնարկացին վայրկեաններուն «Արարատ» կարողացաւ օգտագործել հնարաւորութիւնը ու առաջ անցաւ հաշուի մէջ: Դիպուկ եւ հեռահար հարուածով աչքի ինկաւ Աղուան Պապիկեանը: «Արարատէն» երկար ժամանակ չպահանուեցաւ հաշուի տարբերութիւնը կրկնապատկելու համար: Իր առիթը օգտագործեց Մորի Կոնէն: Խումբերը ընդմիջման գացին 0:2 արդիւնքով յօդուա «Արարատի»:

Երկրորդ կէսի սկզբնաւորութեան «Արարատ» նորէն տիրեց նախաձեռնութեան եւ նշանակեց երրորդ գնդակը:

«Ալաշկերտ» ի միակ կոլը 85-րդ վայրկեանին նշանակեց Միջան Մանասեանը:

«Արարատ» պատմութեան մէջ 6-րդ անգամ դարձաւ Հայաստանի գաւաթակիր:

## Միիթարեանի Կոլը Նպաստեց «Ռոմայի» Յաղթանակին «Լացիոյի» Դէմ Խաղին

Խտալիոյ ֆութպոլի առաջնութեան 37-րդ հանգրուանին «Ռոման» Հուռոմի Ողիմպիկական մարզադաշտին վրայ ընդունեց «Լացիոյին»:

Հանդիպման առաջին կէսի վերջնամասին՝ 42-րդ վայրկեանին, Հէնրիի Մշիթարեանը առաջ մղեց «Ռոմային»՝ նշանակելով իր 12-րդ կոլը Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանին: «Գայլերը» իրենց առաւելութիւնը կրկնապատկեցին 78-րդ վայրկեանին: Այս անգամ աչքի ինկաւ ֆետրոն:

Այս հանգրուանէն յետոյ «Ռոման» աղիւսակին վրայ 7րդն է, իսկ «Լացիոն»՝ 6-րդը:

## Ֆիւտոյիստ Ֆերտինանտ Կարապետեանը Լաւ Առիթ Ունի Մեկնելու Ողիմափական Խաղերուն

Հայաստանի առաջատար ճիւտոյիստ Ֆերտինանտ Կարապետեանը ողիմպիկական վարկանիշավին աղիւսակին վրայ այժմ կը գրադեցնէ 32-րդ տեղը:

Ինչպէս կը տեղեկացնէ Հայաստանի ազգային ողիմպիկական կոմիտէի մամուլի ծառայութիւնը, այդ հայ մարզիկին հնարաւորութիւն տուած է ստանալ աշխարհամասային (Եւրո-պայի) արտօնագիր, այսինքն, բասկանին մեծացած է հայ մարզիկի հնարաւորութիւնը յառաջիկաց ողիմպիկական խաղերուն մասնակցելու համար:

Վարկանիշային վերջին մրցաշրը տեղի կ'ունենայ Յունիսի 6-13-ը Պուտապեշտի մէջ կայանալիք ձիւտովի աշխարհի առաջնութեան ընթացքին: Ատկէ յետոյ իւրաքանչիւր քաշային կարգին կ'որոշուին լաւագոյն 26 մարզիկ-մարզուհիները, որոնք կը մասնակցին թոքիովի խաղերուն: Ձիւտոյիստ ողիմպիկականներու վերջնական ցուցակները կը հրապարակուին Յունիսի 28-ին:

Ֆերդինանդ Կարապետեանը Մայիսի 20-ին ՀՀ հաւաքականի կազմով կը մեկնի Վաղիկաւկագ, ուր կ'անցկացնէ ուսումնամարզական հաւաք:

## Ինչպէս ֆութպոլի Պայնաւորուած Խաղեր Կազմակերպած Են Հայաստանի Մէջ

Եռութուպեան ալիքով կը ցուցադրուի փաստավերագրական ֆիլմ, ուր «Եւրոպայի հետաքննութեան գործակալութեան» լրագրողները կը ներկայացնեն, թէ ինչպէս վերջին տարիներուն Եւրոպական շարք մը երկիրներու մէջ կազմակերպուած են ֆութպոլի պայմանաւորուած խաղերը:

Ինչպէս կը տեղեկացնէ ուսումնական Gazeta Sporturilor թերթի լրագրող կոստին Մտուկանը, կեղծ ընկերութիւններու օգնութեամբ

## «Մանչեսթըր Սիթին»՝ Անգլիայի Ախոյեան

Անգլիոյ ֆութպոլի առաջ-

նութեան 2020/21 մրցաշրջանի յաղթողը «Մանչեսթըր Սիթին» է:

Փրեմիեր լիկայի 36-րդ հանգրուանին «Մանչեսթըր Եռունայթը» սեփական յարկի տակ ընդունեց «Լեսթերին»: «Կարմիր սատանաները» պարտուեցան 1:2 հաշուով՝ այդ կերպ այեւս անկարող ըլլալով միասորներու քանակով հասնիլ «Մանչեսթըր Սիթին», որ այժմ 80 միաւոր ունի: «Մանչեսթըր Եռունայթը» ունի 70 միաւոր: Անգլիական Փրեմիեր լիկայի աւարտին մնացած է երեք հանգրուան:

«Մանչեսթըր Սիթին» 3-րդ

անգամ է որ կը դառնայ Անգլիոյ ախոյեան Պետ Գուարդիոլայի գլխաւորութեամբ: «Քաղաքայինները» հասան նաեւ եւրոպայի Ախոյեաններու լիկայի եզրափակիչ, որ կը կայանայ Մայիսի 29-ին:



## «Լիվերփուլ» Յաղթեց Դարպասապահի Կոլի Շնորհիլ



Անգլիոյ ֆութպոլի առաջնութեան 36-րդ հանգրուանի շրջանակներուն «Լիվերփուլ» արտագնայ խաղին մրցեցաւ «Ռեսաս Պրոմիչի» հետ:

Հանդիպման հաշիւը բացին «Ռեսաս Պրոմիչի» ֆութպոլիստները: Կոլը նշանակեց Ռուպանը: Մուռամեղ Սալահի խաղակէսի վերջաւորութեան հաւասարեցուց հաշիւը:

Եռուրգէն Կոլպի ֆուտապոլիստները կարողացան յաղթանակ տօնել դարպասապահ Ալիսոն Պեքերի հանդիպման աւելացուած ժամանակին, անկիւնային հարուածէն ետք գլուխով նշանակած կոլի շնորհիւ:

«Լիվերփուլ» Փրեմիեր լիկայի մրցաշարային աղիւսակի վրայ 5-րդն է, իսկ «Ռեսաս Պրոմիչ» նախագերջինն է:

## «Աթլեթիքոն» եւ «Ռեալ» Յաղթեցին, «Պարուելոնան՝ Ոչ

Սպանիոյ ֆութպոլի առաջնութեան տեղի ունեցաւ 37-րդ հանգրուանի շարք մը հանդիպումները:

Մատրիտի «Ռեալ» արտագնայ խաղին նուազագոյն հաշուով՝ առաւելութեան հասաւ «Աթլեթիքի» նկատմամբ: «Արքայական ակումբի» միակ կոլը նշանակեց Նազոն:

«Պարուելոնան» սեփական դաշտին վրայ ընդունելով «Սելթային» պարտուեցաւ 1:2 արդիւնքով:

«Աթլեթիքոն» սեփական յարկի տակ պարտութեան մատնեց «Օսամունային» 2:1 արդիւնքով:



Սպանիոյ ֆութպոլի առաջնութեան աւարտէն մէկ հանգրուան առաջ-  
նութեան մէջ կը գլխաւորէ մրցաշարային աղիւսակը եւ ունի 83 կէտ: Երկրորդ տեղը «Ռեալ» է, որ ունի 81 միաւոր: Եւ եռեակը 76 միաւորով կ'նորափակէ «Պարուելոնան»:

Եւրոպական տարբեր երկրներու մէջ ձեռք բերած են ֆութպոլային ակումբներ, որոնց մէջ նշանակած են իրենց մարդոց եւ անոնց միջոցով կազմակերպած են պայմանաւորուած խաղերը:

Այդ ֆիլմին մէջ, մասնաւորապէս, կը խօսուի նաեւ Հայաստանի բարձրագոյն խումբին մէջ հանդէս եկած «Երեւան» ֆութպոլային ակումբի մասին, որ գնած են չինացիները եւ նման եղանակով պայմանաւորուած խաղեր կազմակերպած են առաջնութեան մէջ: Աղբիւրը նաեւ կը յիշեցնէ, որ պայմանաւորուած հանդիպումներու պատճառով անցած տարի անաւարտ մնացած է Հայաստանի առաջին լիկայի առաջնութեանը, որու արդիւնքով տասնեակ ֆութպոլայիստները, մարզիչներ եւ ֆութպոլային այրեր որակազրկուած են:

Նոյն եղանակով չինացիները խաղեր «սարքած» են նաեւ Փորթուկալի, Չեխիայի, Իուլանտայի, Ռումանիայի, Լատվիայի եւ Ռուսաստանի մէջ: